



ՀԵԿ ՕՐԵԲ

ՈՒ


Ա. Ց. Գ. Օ Ր Ե Ր Ո Ւ Ն

ՀԱՅ ՄԵԾԱՏՈՒՆՆԵՐԸ

1550-1870

ԳՐԵՑ

Յ. Պ. Ա.



ՎԻՎԱԼԴԱ
ՎԵԼԻ ԿԵԼԻ
Օ, ՍԱԼԵՆՑ

LIBRAIRIE
ՀԵԿ Ե Տ Ի Կ

Ի Տ Վ Ա Ր Ա Կ Ա Ռ Ա Յ Ո Վ Ա Ր Ա Կ Ա Ր Ա Յ
1904

9(47905)1

Հ - 59

ՅԱՀԱԳԱՅԱ և 1961 թ.

ՀԵՆ ՕՐԵՐ

ՈՒ

Ա Զ Գ Օ Ր Ե Ր Ո Ւ Ն

ՀԱՅ ՄԵծամունեարը

1550-1870

ԳՐԱՑ


Տ. Պ. Մ.



ՎԵՆԵՏԻԿ

Կ Ա Վ Ա Ր Ա Խ Ս Ա Ր Ա Խ Ա Վ Ա Ր Ա Խ


1904



ՄՈՒՏՔ

ՀԱՅ ՄԵՆԱՏՈՒԽՆԵՐՈՒ վրաց այս պատմութիւնն ընձեռուածքը՝ խնամով քննեալ ու յառելեալ վերջին ձեւու է այս նարեւանցի նմուշնն, որ անցեալ տարիին վերջերը տպագրուեցաւ Բիւզանդիանի Բանասիրականին մէջ. անոր գրեթէ կրկնապատճիկը՝ թէ քանակով թէ մատիւած մանրակրկիտ աշխատութեամբ, որուն արժէ ըն այս տեսուկ նախաձեռնորկ գործերու մէջ մարմափողները գիտնալու են:

Յ. Գ. Մ.



ՀԱՅ ՄԵԽԱՏՈՒԽՆԵՐԻ

Ա.

Ա. Ա. մեծատուներն առ հասարակ հանչցուած են
Ա. Դ. բ. անունով։

Ա. Դ. Ռ. - Տոնմագետ, Տանուալէր, Մեծաւոր, Զելե-
պի, Հօնայ և Աղայ - բառերուն համազօր բառ մը, որ
կը պարունակէ տոնմային հին մեծութեանց պարարտ
դադախարը։

Ա. Դ. Ռ. - կը թելաղրէ մանաւանդ անժանօթ աւա-
գութեան (dignité) մը գաղափարն ալ՝ բաւական ասա-
տալից ամէն մեծութեանց պէս, որ անին անժանօթ
սկիզբ մը, սկիզբ մը՝ թերեւս նահապետական դարերու
շափ հին ու իրենց անփառա հեղինակութեանն համե-
մատ միջին այլ իրական։

Պատմապէս ալ սակայն՝ իրրիւ ժադեալ արարական
դը, ե՞հը, դը ի դը բառերէն՝ չամ նոր է 1 ու կը նշա-
նակէ՝ դէք ըստ ձայնականին՝ հը-մ-ո-ո-ը, հը-մ-ո-ո-ը-
իթէ՝ ոյդ սեմական ժողովուրդին՝ սկզբնական աւան-
դականութեամբը՝ ժառանգուած չըլլայ յաշորդաբար
Միջադեռքի և Պաղեստինի տանուալէրներէն ու նշա-

1. Թուրքանայերում մէջ՝ 1750էն աստիմ է որ
աւելի պաշտօնապէս կը շիշտուի այս մակտիրն
առ հասարակ։

նակել, ըստ այնմ. Դաշտութ կամ Ահապե՞ս զրկիլէ համազօր նախնի Հռոմայիցիներուն Պատրի կոչումին՝ քիչ մը ակամելով այս բառին քաղաքական լայնութիւնն և ի փոխարէն լայնելով անոր տանուտիրական տառմը:

Ամիրոց բառը՝ մատենապէս չէ յիշուած նայերուն մէջ Մազիստրոսէն, Արքունիքէն, Առաջեցիէն առաջ, որինակ. «Ազդ արար ամենայն մօտաւոր ամիրայցն», «Ով մականունով ամիրայցական սերի յԱրքանամէ» Մահմետ. Եւ որով կըրնանք ըսել թէ նեղինակական այդ դադափարէն շատ եաքը մտած է մեր մէջ ահբաւ առանձ:

Ամիրաներ ունեցած ենք մենք ալ, և անոնց անունը լժորզուած է՝ մանաւանդ թուրքանայերուն՝ պատմութեան հետ 1530էն առղին մինչեւ 1866 կամ 1870, մինչ մեռու ամիրաներուն իրեւու վերջինն ու Հաջ-Հասաւու ալ — Կարսապետ ամիրայ Պալեան, արքունիքին հայ Հարուստրապետը, Խաչան:

Այսպէս ի շգրյէ ժամանակակից ամիրայի՝ արդի սերունդը չէ տեսած ու շաշափած ամիրայ մը, չունի ամիրայութեան վրայ կոյսուն՝ այսինքն՝ զիրքի ամենուած դադափար մը, ժաղավածու դրաբան պատմութենէն մը զտու, որ ամիրաներու էռութեան և երանդին վրայ ուժնէ կըսէ իրեւու պատմիք. Ամիրաներուն անուններն ու դիրքը՝ նոր սերունդին երեւակայութեանը մէջ կը պատկերին, ազդ եցութեամբ անհաւասարի զրոյցներու և ծայրայեղ կուսակցականութեանց մասնական պատմութեանցը՝ հոգերական հին արարածներուն կամ արարական զիշերներու արաւոյքի պարիկներուն խոյ զիժերովը, այնչափ սիրած ենք եւրոպական հետեւոկ երեւակայութեանց անիր վէպերն ու այնչափ անտարեր մեացած ենք մերձաւոր անցեալին ու ժամանակակից պատմութեան:

1. Վասիլ զի իրմէն եաքը 1869ին վախճանած է ամիրապատի Տատեաթ Յովթամթէռ պէյր, արքունի վառօդապետ ու բարերար Ազգ. Ճիւաթզանոցին ու մատենազրական և դպրոցական ծեռմարկութեանց :

Բայց ամիրաներուն վեզը՝ Զօդան խոկ չդիտէ ու չկը բ-
նոր առաջ մեզի բնշագէս որ արժան է:

Այդ իրական մութ վեզէն է՝ որ կը փորձեմ այսոք
բանալ փոքրիկ սրան մը, աեզիս ժամանակիս և պա-
րագաներու ներածին չափ սրանակ մը, զոր թերեւու
ուրիշ պատենտերով կարենամ ու ընդարձակել ու վե-
րածի մասնանկար ցուցադրութեան մը:

* * *

Արդի սերունդին բարերազդներէն համարուելու հմ՝
որ խոր աղայութեանու տեսած եմ մեկ հատիկ չոչ ա-
միրոյ մը, ու պիտի կը բնամ՝ առաջ պազավոր մը
իր ու թերեւու իրմով միւս ամիրաներուն ալ կհեղա-
նադիրին վրայ: Դարձեալ նոյն կարապէս ամիրան էր
ոյն բաց ականամա:

Հաղիւ հինգ վեց տարեկան կայի՝ երբ լսելով իրմէն
շատ վախցողներուն շշնչիւնը՝ թէ կարապէս ամիրան
կամ Աղան (առաջ, առանց յատակ անունի, Աղան)՝
կու զայ կոր, վաղեցի իշատիյէի զառ ի վերին ծայրը,
ուրկէ պիտի անցնէր ներսէս Աշտարակեցի կամոցի-
կոմին բարձր թելազրութեամբն և Անթեան Յափնանէս
վարդապետին ու Տէրոյինց պատուելիին առանուածա-
բանական ոչ բարձր ուսուշնորդութեամբը՝ Շանչուա-
րեան կարապէս վարդապետը դատապ և դատապար-
ագ ամիրան, համարանկ Շէպայիրցին համեստէ ու-
սովն արեւելցի, Վարպէտ մարդը:

Չիաւոր էր ինք այն իրիկունը. և ձին՝ միշին արա-
գութեամբ կը ընթանուր զառ ի վերն ի վեր. համեմէն
էր իր անքառան ծառան՝ Գասպարը. քանի մը անցորդ
հայ ոլ բարեւի կեցան նոն անցողաբար: Խնք խայ Ամիրան՝ իր ձիւն վրայ ու զգաբերն մը կեցած՝ վաճ-
առն և հինգնոց մը կերեւ. Գրիգոր Էֆենուի Գարու-
կէսպեանի ձիւուոր զնացքին բաւական նման ձուլուածով
մը, բայց աւելին երկայնահասակ, աւելին ատրէց, ու աւելի
և աւելին հանդուշն: Անելք լոյնաբաց ֆէօի մը ներքիւ կի-
սավ չափ զսպուած անկիւնաւոր հակաս մը, թանձր լուր?
և բացուած յօնքիր, խոշոր զատապատ ու զարմացա-
կան աչքիր, Ներմակ և յորդկէկ պիեխեր, նոյն դոյնով
և թուլցած ոյտիր, բերանն ալ բաւական խոշոր: Ալո-

բակ զլուխն ամբողջ՝, որուն վրայ ճոխ և զոհ և ծածուկ իսկնդ մը ծեփուած էր, և արտարգետօրէն յեցած հաստուն վիզի մը վրայ՝ կը ճօճեցունէր առիտական ու պոլսական հին ազնուականութիւն մը, հրաման մը։ Երթունքը կիսաբաց ու աշքն համարձակահայեցաց՝ ամշնապատրաստ դիրք մը ունեին յանկարծ ըսելու և ակնարկելու վեհաբար – չնչ է ան, չ՛ – որուն պէտք էր՝ դէմի ազերաւորը խոնարհութեամբ պատասխանել ու ըսել անմիջապէս այդ լինու։ Ամիրան՝ այն օրն հազած էր (ու թերեւս միշտ ալ կը հազնէր) հասկալութեամբ բայց մը պարզ, և՝ առանց զորայի նոյնպէս պարզ ուի քով ու մթագոյն փողպատով՝ շրջապատած էր իր մաղասուն փողը. ձեռքն ալ ուներ բարակ շիղ մը երերուն, որ կը ծառայէր իբրեւ մորակ՝ Այս ձեւերն էին՝ որ եացերը, զրեթէ նոյնութեամբ, օրինակուեցան իր սառակարգեալներէն խորապէս ու հարողիկ յանորդէ մը, որ դիզեց իրը իրեն չափ հարստութիւն, այլ չունեցաւ իրեն չափ ազգեցութիւն և անուն։

Կանոնական ահռուդողով մը՝ Ամիրան բարեւողներուն հետ ես ալ երկու – երեք վայրկեան կեցայ ու դիտեցի մեծարեալ ձեմաւորը, որուն հետ մեր ընտանիքն ալ ուներ խնամեկան կցորդութիւններ, և որուն վրայ կը պատմուէին մեր տանը՝ բաւական ներքին բաներ ալ, ու կը պատմուէն կը տեսեն և կարձապանդէն մինչեւ ցարդ՝ Այս՝ տեսայ ու դիտեցի կարապեա Ամիրան, ոչ Անացարախիսի մը, ոչ ալ Քերոնացիի մը աշքով, այլ մանուկ համարձակութեամբ մինչ թաղիս դարրոցէն ու Այսպատէի իւնուն անդին չէր անցներ մասային ալ մարմնական ալ տեսութեանցս հորիզոննը. դիտեցի այդպէս, և՝ աղայ՝ ըսի իւրավի – Ամիրան առ է եղեր. – ինչպէս թերեւս ըսեն հիմայ զիս ընթերցող տղարքն ալ։

Ասոր վրայ տարի մը չանցած՝ ըսին – կարապեա ամիրան յանկարծաւուն եղեր է։ Եւ որովհետեւ լուսանը կարը չէր հանած՝ Պէտքիթաշի տանը մէջ, իր անշնչացած մարմինին վրայէն, քաշեցին իր պատկերը։ Այս հակիրճ նկարագիրէն աւելին աւելին փափառողը՝ կը նայ զիսել այդ մեծադիր պատկերն ամիրայական փափառկան գեորդ էֆէնտիի որդի Փափազեան Արթարի

Եղէնարիի առանձն ի Ակիւսար, կամ, անկէ օրինակուածը՝ Հիւանդանոցի ընդունելութեան սրահը:

Այսպէս, վաւերական ամբուաներուն իրրեւ վերջինն եղաւ Շարտարապետ Կարապետ ամբուան Պալեան, որդի Պալեան Գրիգոր ամբուայի և աղջուցիկ հայրը վազամեռիկ Նիկողոս և Յակով Պէյերու Պալեան հայր և որդիք Հարտարապետոցը Տուժապահէի ու Զրադանի դիմական պալատներու և առէնն ալ սերունդ՝ անցեալ դարին սկիզբները Պոլիս եկող Բարերդցի Պալի Խալֆային:

Ամբուաներուն իրրեւ վերջինն ինք իսկ առաջինը, իսկ անոնց սկիզբը, ծագումը՝ Կորդեան հանգոյց, Կրեատուի առեղծուած, ծագումը՝ մութ է շատ մութ, նաև հազարաներէն ալ մութ, այսպէս որ քանի տղայանաներ հոս և որչափ ալ ծերանանք՝ չենք կը բնար ըսել կարդ մը բաներ՝ նիւթ հայժմայթ ելու համեմատական ամբուարանութեան ալ, ինչպէս տանիններուշ գարու մասան էր, ամէն բանին՝ նոյն իսկ Բացարձակին անզամ՝ համեմատականն սաւեղծել, երեւակայել, քննել ու բանաբնել և քննափետել անզամ:

Սակայն ես՝ ոչ ծերացոյ, պատմական պատրաստութեան մը համար, յիշատակարան նայել էն, ծերանիներն հարցասիրել էն, ու ձեռք բերած արդինքը՝ շփոխարիներ այժմ յաղթութեանց գոնէ հարիւրին տան իսկ: Հոս շաղինցած, հոն կարծրացած վիճատառած այդ քրտինքներէն՝ ինչ որ կը բնամ քանի ու համառութել, կը սերմանեմ ահա պատմական տանեանը՝ սամիցն խնդրելով որ, ըստ աւանդական ժոյլ սպառութեան, ինք բանաբաղողն ալ գէթ առնշնայ ու խոսապանի անոնց յարգն ու հանածոյ աշխատութեանն արժանիքը՝ չտպերախտանոյ ընկերչակորէն՝ կարդ մը չ-հիւ բանավահաներու պէս, որոնք սիրեցի ես քան զեղբայր, որոնցմէ խարսուեցայ զարձեալ ես քան զկոյր:

Բ .

Գործիս ակզրնական դժուարութեանցը մէջ՝ մեր պըլիաւոր ազբիւրներն եղած են այն յիշատակարանները, որ անցեալ ու նախանցեալ դարին Պոլիս տպուած դիրքերուն ետքն կը դանուին վասն զի չուզեցինք անձնիւր տոհմի սերաւոյին՝ իր նախորդներուն վրայ պատմածները վաւերական պատմութիւններ սկսել, ոչ աչ չակառակ վկայութիւնները բանի տեղ դնել՝ խրաչելով միասպէս առնմույին նախապաշտութերէն ու նախանձի զրոյցներէն :

Դժբաղդաբար երկտող այդ յիշատակարաններն ալ անոնէ ու կարգ մը մահամսիսական անկարեւոր պարագաներէ զատ՝ բան չէին յիշատակեր, ու Պոլիսի տոփարութեան սկիզբն ալ 1567 թուականէն անդին շանցնելով՝ հարիւր տարուան պակաս մը կը մար, զոր չկըրցան լեցունել բայ արհանույն աւանդութիւնն և ձեռադիր տեսրակները :

Յիշատակարաններուն պակասը լեցուցինք բազմահմատ դրազէտներու հասորաւոր գործերէն ու ժամանակակից արձանադրութիւններէ՝ Ընդունակութեան մօս գժուարութիւններով, և այդ հարիւր տարուան թերոյթին ալ՝ փորձնցինք պարարկել կինցազագէտ ծերունիներու և պատմական հետեւուն զնացքի մը հնիժաղրութիւններով որ աւասիկ :

Զդիտունը հաւասառեաւ՝ թէ 1455ի մէծ զէօքին ականատես Ալբրահամ վարդապետն յիշատակած և Աւտուածառուր Սաթրլըրչինն. և Ալմէոն Բարի Փաշին. և պապայի որուի Ալյուտն (ու) Պարոն Գէորգն Եշիմ հաճին ։ ընդ ամէնը չորս հատիկ տազաշափեալ անկիւրացիներ, իրենց տռէն. և տեղը ձգելով Պոլիս չե-

կամ՝ երեւելի տուներ էին աշխարհակալին կամ իր գաղթեցուցիչ պաշտօնեաներուն ուշադրութիւնը զրաւելու աստիճան։ Բայց շատ հաւանական է՝ որ նոր Առաջնորդի հոխութիւններով և փառքերով իրենց ու իրենց գաղթակից ունենալիք հայերը հեծուուն ըստեւու աստիճան երեւելի եղան ու հարստացան ալ քիչ առենի մէջ։

Ասոնցմէ շատ առաջ՝ մինչև 3-նրդ դարերուն կը հասցուեկ պատմութիւնն՝ հայերուն գոյութիւնն ի Ա. Պուլիս և բաւական քանակութեամբ, 2-5000ի շափ. որոցմէ կարեւոր անձնուորութիւններ ալ ելած են, և որոնց մէջ կային անշուշտ վաճառականներ, զիտուններ, սեղանաւորներ ու հողատէրներ ալ՝ որ դժուար է էնթակ ըստեցան, բառեր՝ հեծուուն նշանակող բառ յունական ախորդակի։

Պոլիսի առումէն քառնի մօտ առաջ է Պալամիտ եկեղեցի շինող կոմի վաճառականը, որուն համապատի կոմիներ կային անշուշտ արդ առեւորական Յայնիւուն մէջ, և ժամանակակից ամիրաներուն պէս՝ ունեին իրենց հետեւորդ հայերն ու փոքր կազմակերպութիւն մը տանուումիրական բայց պատմութիւնը մանրաբար ու վաւերաբար շարձանագրեր տանց, կամ չէ հասած մեր ձեռքը։

Ուստի գալով Պոլիսի առումին ժամանակները, կը զանենք՝ որ հին տուներու հասակուոր շարունակութիւններէն զատի հին Փոքր-Ասիա, որոնց մեծ մասը կոչուեցան Էլեւուուր, և միւս փոքր մասերը՝ Տէր, Պէյ, Հօնոյ, Արայ, Աշխարհակալ Սուլթան Մէհմէտ Բ. ի պաշտօնութիւնը վայելող կ. Պոլիսի Յովակիմ տառընին պատրիարքին հետ 1461ին Պոլիս եկող՝ Պրուսցի, Գաղատացի, Ամասիացի, Արարելիցի և ապա Գարամանցի Սամասթիաբնակ 1 հարիւր — հարիւր քառնունի հայերն երեւելիները՝ շնորհիւ նորաշուր պատրիարքութեան ու պետական վատահ յարաբերութեանց, սասցան՝ իրը անմիջապէս՝ եկ ու տեղական հին հայե-

բուն վրայ և անոնց նշանաւոր ջոջերուն հետ խել մը սուսուս նախապատռութիւններ ու հեղինակութիւն մը՝ տունային և եկեղեցապատկան դորժերու մէջ:

Եւ ասոնքթուիթ թէ իին Պոլիխի մեծառուններուն ժանօնք սկիզբը. և արագ արագ զրաւեցին Էսնաֆ ազաներէն ու արքանաւոր ժողովուրդէն բարձր ու մեծապատիւ դիրք մը:

Այս սկզբնական ամիրաններուն վրայ եկան հետզինամէ առելցան, փոքր Ասիայի միւս քաղաքներէն, մինչեւ իսկ լորեանէն, Ազուլիսէն, Չուզայէն, Դաւրէմէն ու Ազանանէն՝ մեծ և հարուստ տաններ: Առնը ալ՝ վերիններուն նման՝ յարելով օսմաննեան մեծ անձնաւորութեանց՝ ժամանակին անցուկ միջոցներով՝ զլուխ կեցան պետական դորժերու Առայ, Պաչ, Հաճայ, անունով, իբր հաւատարիններ տէրութեան, և իբրեւ զարձեալ այնպիսներ՝ պես կարգեցան ու կոթողեցան տունային ալ դորժերու միւթէվլլի և հօճայ և կամ շէլէպի անուններով: Ամիրայութեան ժաղումն՝ այսպէս կը գտնենք Պոլիխի մէջ:

Այս պոլիսական մեծառունները՝ շուտ համակերպեցան պետական ու մայրաքաղաքական շփումներով՝ անդական տիրող տարապին թէ լեզուով, թէ բարբով, թէ հանդերձութով. միայն՝ կրօնական աւանդութեանց պինդ փարելով կը ըստ պահանձնել իին բայց տարածմ տիսզ մը:

Առնցմէ պատմութիւնը կը յիշէ նախ վերն ակնարկուած դադիմականներուն վրայ՝ 1600էն 1650 երեսիի թայլիս Աստուածառուրն ի Պոլիխ, որ սիրելին ու եղբարը պէս էր ժամանակին Օսմաննեան Աէզիրին և անոր միջոցով մեծ դորժեր կը տեսնէր: Նոյն միջոցներն (1621 յունաւար 17ին) է պատահած նաև Ասփորոնն ի շար՝ տարեղիրքերուն մէջ չտեսնուած՝ ամենասասիկ ցուրտ և ձմեռ մը, որ ասուեցուցած է Նեղուցը, և Պալամթիայէն Ակիւտոր քայլելով զացեր եկեր ևն Պանութի պէս: Հառ՝ 17րդ դարին սկիզբները՝

1. Տեսած եմք ամիրաններու տրուած պետական փառաւոր պէրաթմեր՝ զիւանական լայն - տոր Յակայ գրչութեամբ, մինչիւ 27 1/2 տողնոց:

2. Դարապատում և Ամարանոց թիւզանդեան (էջ 35) կը յիշեմ զայս:

կը յիշուի նաեւ, իրը այր անուանի, Տիմրիկցի Առառածատուր Պօլուլչէ կոչուածը՝ հանձարեղ ու քաղցրաբարոյ՝ որ բարձրագոյն Դիան մեծամեծներուն և Դրիգոր Պարուն — տէր Երուսաղէմի պատրիարքին սիրելին էր։ Մեծ զժուարութիւններէ ու ներքին հակառակութիւններէ ետեւ՝ յաջողեցաւ շինել վերոյիշեալ պատրիարքին համ Պալամի Ա. Հրեշտակապես եկեղեցին։ (Ժամանակագրական պատմ. Երուսաղէմի տոլ. 1890 համ. Ա. էջ 308)։ Կար 1844-49ին Տիմրպէքիրցի Մադրիդ Չէլեսի մը, որ սիրելին էր Մեծ Եպարքու Մէլէր Ահմէս փաշայի և կատարեց յիշատակութեան արժանի զործեր, որոյ կը դոյլէ Երիմիս Չէլեսին ալ։ Պատմութիւնը կը յիշէ նաեւ՝ նախնական մեծատուն Խորհնութէր Չէլեսին, որ բարեկամ ալ էր Կղեմէս Գուրանոս քժիշկը — կրօնաւոր մատենագիրին, և հիւրընկալեց զայն՝ ժամանակին կրօնական հակառակութեանց առանք։ Խորհնութէրի Չէլեսի մակրիրը՝ կենցմազրէ արդեն իր վրայ բաւական չէր անհանդիս՝ ժամանակին բացորոշ և բացորոշ բառովր։ Կայ իրեն ժամանակակից Խորհրդացի Որսատակէս անուն երեւելիք մըն ալ, որ իր հարաստութեամբն և ազգեցութեամբ բաւական պատակոր եղած է իր ժամանակակիցներուն։¹

Դարձեալ պատմութիւնն առաջին անգամ 1647ին կը յիշատակէ։ Հայ մեծամեծներու պատուիրակ երթուն Եշմիածին, Պոլիսի կրօնական երկրպատկութեանց համար հայցելու Փիլիպոպոս կամքուղիկոսին խաղաղական միջամտութիւնը։ Նաեւ Ալանցի Ուուհիշոն հօհան (մեծ եպարքուսին հայ բիւրբէխուաշին) իրեւ պետ կրօնապատրիարքական կրօնակցութեան մը ու զործակից պատրիարքական տեղակալներուն նոյնպէս խոճան Առավմեանը և Չերաք Գերաքեանը²։ Այդ աշխարհա-

1. Երիմիս Չէլեսի առ չ. Պուկաս իմբիթեամի. Աշխարհ, Երոպա. Հատ. Ն. էջ 129-130. նաեւ ծածօթութեամբ մէջ։

2. Հաւանարար ասոնց սերումնէն ըլլալու է Չուղայեցի Պայծառ իշխան Աղայ Յուսնշան Գերաքեան բնակեալ ի Հնդկաս, ի Սուրամ, որոյ ծախքովը

կան մեծերէն մէկ քանին՝ 1640ին Դաւիթի պատրիարքութեան առեն՝ յաջողեցան նաև 10-15 ամիսի չափ պատրիարքական ովթառն ելնելով՝ կառավարել ճողովուրդը, առանց եկեղեցականի առանց կրօնական նորիազեւութեան¹:

1650-55ին կը վայլի Պրուսացի Անտոն Զէլեպին բագմանարուաս, որ առաւ շատ զրամ Փիլիպպոս կաթողիկոսին՝ Եշմիածինի մեծ զանդականնեն շինութեան համար։ 1652-1655ին Պոլիսի քնիկ հայերան մէջ արքած էր իշխանու և եկեղեցական եկամուտներն ինքնահքաման անտեսելու յաւակնութիւն մը, «որով արեւելիները» այսինքն Անտոնուուչէն եկադները կը նկատուէին արհամարհութեամբ մը իրուն «զանիթիկ»։ ըստ Անաքել «Խորբժեցւոյ» Արևելիներն ալ միշտ կը բռոգըէին, որով երկուստեր անպակաս կը լլար կոխւն և դուռ կը բանար մեծ ժախարերու։ Փիլիպպոս կաթողիկոս շատ աշխատեցաւ վերջ առև այս վեճերուն։

1652ին կը յիշուի խաչկոյ անուն Խլովացի հայ զատաւոր մը, որ կաթողիկոսական խնդիրի մը համար կուգայ Պոլիս Խլովի հայերուն եկադմէն և ազդեցութեամբը կը կարգադրէ զայն։ առ ինքն ալ իր ժամանակի ամիսպատիւներէն էր։

1655ին Կորէն կարդ մը մեծաւուներ ձեռք կատնեն պատրիարքական ահղապահութիւնը։ Առանցմէ մէկ քառեն կը վարէին եւրոպական զեսպաններու թարգմանչութիւնը, աեղեակ էին արեւածանեան պատմութեանց ու առջարութեանց ալ։ Քանի մը տարիէն՝ քանի և շրուի հասած կը գտնենք թիւն այս աեղակալներուն, որոնց մէկ քանին անուններն են՝ Առայ Տալուս, Խանձի Աէֆէր, Էրմէրէի Պէլլէր, Գէրէստէի Գրիգոր, Սիմէն երէց, Գիւրբէի ողլու երէց, Պատուս Սիմէն, Միկատէ, Մուրաս, Յարութիւն Պալի, Ֆէրհատ ողլու և այլն։ և առանց ձեռքնուռն էր՝ յիշեալ վանցի Ռու-

սպուած է երկու մեծահատոր ՊԱՏՄՈՒԹԻՒՆ, Խէլէ-ՄԱՔՆ, թարգմանութիւն Մարգար Զաքարիայի Խօնհնց։

1. Զայշիամ գ. էջ 627-629։

Հիշանք: Առանք էին նաև թումա պատրիարքին հակառակորդներն ու անոր մանուան պատճառները, և առանցմէ գարձեալ ժայր կու տայ Եղիսաբետանց ու ինթրիւանց հոչակառը վէճը պատրիարքական:

Տասն և եօթներորդ դարուն այդ մեծերուն մէջ է նաև ներհունն լրեմիս Չելեպի Քէօմիւրէան, բարեկամն Անյնիտպղի Եղիսաբետ կաթողիկոսին, նուար և զրադէան մատհապիր մեծաստունն՝ երեց եղբայրը Տէր Կոմիւրովի¹, որ և նախ Ասմաթիւյի Ս. Գէորգ եկեղեցին ուսուց ուրբկաւագն էր, և վախճանեցաւ 60 տարեկան 1695ին: Գրած է հին: Գիրք պատմութիւն Օսմանեան թագաւորութեան ընդարձակ, Գիրք մը՝ անոր համառատութիւնը, միւս Գիրք մը ստանաւոր՝ Յակոր կաթողիկոսի խնդրելով, Աղեքասանը րի պատմութիւնը՝ նոյնպէս ստանաւոր: Թարգմանած է թուրքերէնի՝ Խորենացին քաղուածներ: Գրած է դերման գետպանին խընդրելով՝ պարսկական, Շնչկական և Փոքր Ասիայի աշխարհագրութեաններ: Գիրք մը՝ ընդուէմ Նրէից, Քարոզներ, Հաներ՝ Հայերէն տաճէրէն: պատմութիւն Երասղագէմի, թարշմանած է թուրքերէնի՝ Աշետարանն և ինչ ինչ կտորներ Նին կտակարաննեն: թարշմանած է յաւարէնէ ու յատինէրէնէ դիրքեր: տպագրել տաւած է իր հակոգութեամբն երկու հատոր Գիրք՝ Մնացորդք Յիսուս որդւոյ, և Տնօրինական տեղիք: Գրած է ժամանակակից խնդիրներուն վրայ՝ ընդարձակ նամակներ առ կաթողիկոս և պատրիարքուն, նաև յորդորականներ, տեղեկադիրներ ու յիշատակարաններ վանքերու վարչութեանց և արտաւութեանց վրայ: Հանապարհորդած է Փոքր Ասիայի շատ քաղաքներն ու զիւղերը: Խնչուն նաև՝ Պիեռով, Բերիս, Երուսաղէմ, Արմաչ, և այլն: Գրած է նաև ստուգութեամբ իր ժամանակին պատմութիւնը, որմէ Զամշեան առած է շատ բան: Ճենք շատ վիճակած ու հարցուցած ենք իր այս զօրծերն ու չենք զամած: Խոյն իսկ ամէնէն քաղմաններու անձերու քով և ամէնէն քաղմաննատոր մա-

1. Տիս Զամշեամ Բատ. դ: և Պարք Տ. Կոմիւրանի, էջ 9-10 :

անենուզարաւեներուն մէջ՝ կը թուի շատոնց ինկած ևն Անեսիլի մատենագարանն ու համկարադուած վարդապետ մասնենազիրներէն. իր զբարառն ունի խայտնուարժամի ձուած մը՝ տարրեր ժամանակին լուսիւա խոռն անոն ոճէն, որ հարակելու վրայ էր Ուկան Եղիշեանցին հրատարակութիւններով. իր տպուած քանի մը հասուածներէն կը համարձակինք ընել ոյս դատուատունն ալ: Երկմիա Զէլէպին՝ ցաւսիրու անձնաւորութիւն մըն ալ է եղիշ, ու իր զբական յառաջադիմութիւնները՝ զարի մը կանխութեն ևն Անեսիլի ու Պուլիսի որուկան նախանցեալ գարի զարդացութերուն. իր ծագութեն է Ակնէն 1. 1600 թուին:

Դարձեալ նոյն 1600 թուին է հռչակաւոր և հին Տիգեանց ծագութիւն՝ Տիգրիկէն, ուրկէ նոյն թուին զաղթած է Յարութիւն անուն կաթուրիլ հայազգին ի Ա-Պուլիս, և իր հարտար սոկերչութեան չնորհիւ յարարելու թեան մանելով կայսերական պարագանե հետ՝ կանունի հանունիք ու պատուի կը քանօյ իր անունով կայսերական դանձատան քովի սոկերչութեան խանութ մը, որ մինչեւ 19րդ դարի սկիզբը կանգաւ էր Տիգեան անունով. Տիգեանը 18րդ դարէն սկսեալ ընակած ևն Գուրուչչամէ զիւղաւանը: Յարութիւնի մահէն ետքն՝ որբունի սոկերչազետութիւնը կը թույ իր որդիին Մահմետի Սարգիսի, որուն բարձրահասակ կաշիրուն և ուղղորդ՝ կազմուածքն առաջին անզամ անեսելով Ակն. Առութան Անէլս Պ-արքանի որոր, որին մէջ առ Տիգեանի իանչեցեց կը հրամայէ, որմէ կը սկսի ոլ առնեմին Տիգեանունը: Տիգ Սարգիսին կը ծննի Տիգ Յագիւնեսի որդին էր Հռու Միքայէլ Զէլէպին (մէ. 1724 պիս. 1785) Տիգեան զերքաստանին փառաւորազյն զարդը, որ միարէն հմուտ էր նկարչութեան և սոկերչութեան և տարրագիւռութեան ու ժամանակա-

1. Զարք Տէր Կոմիտասի, էջ 9:

2. Ազգարամութիւն Զարմիմ Տիգեանը. չ. գար-

րիէլ Մէմէզիշեամ, զինօթա, էջ 6-7:

3. Կոյմ. անգ, էջ 9-10:

կից նախանձներու նշաւակ ալ եղաւ իր բարձր արժանիքովը. իր մէկ խօսքով՝ 1701ին 55 հոդի ազատեցան, ու 1769ի պատերազմին ալ իմաստուն միջամտութեամբ մը ազատեց Յոյները: Այս Հոհա Միքայէլի որդին է Յովհաննէս Զէլէպին (Ծն 1749. Վ. Խճ. 1812), որ շատ ուսումնակը էր և ուսումնական ալ. ինք էր Դիտու; Բէղնութեան հրապարակել տուղզը, և շատ զիրքեր ալ իր ժամանովն հրապարակ ելան, ասոր Խակուչի անուն աղջիկն էր, որ Հ. Ա. կ. Բագրատունիէն անուանեցաւ «հայկաբան»: Յովհաննէս Զէլէպին թողուց +2 դաւակ, որոնց մէջ էին Սարգիս, Գրիգոր, Յակոբ ու Միքայէլ Զէլէպիներն, և ասոնց պատմութիւնն համառափ ըրած են Ա. Պէտրովէրեան ու Հ. Գ. Մէնէվիշան: Տիւզեան ընտանիքն ամեննէն հին ու նշանաւոր մասանիքներէն է Պոլիսի, որ թիւզ նուազ ու դիրքով և առանձով առաստ բացառիկ փայլ մը տուին բիւզանդեան հրապարակեան:

7040 Դիարեաւ 17րդ դարուն կէսէրը կը յիշուի Աէմէրճի Տէտէ կուռւմով կասրմցի Մուրատ հօնայ մը, որ վայելած էր Վէն: Մուլթան Մէհմէմէտ Դ. ի. վասահութիւններ և ազգեցիկ անձ մըն էր Տէրութեան մէջ, որով մեծ յաջողութեամբ կը միջնորդէր պետութեան ու տումայիններուն:

գ.

A

Նախ, անցեալ 17րդ դարու կէսէն առջին հետզհետէ կ'ընդարձակին նաեւ Ռուսաստանի, Պարսկաստանի և Թուրքիայի ու Հետիւաբար, պալիսի գլխաւոր տէրերն եղաղ հայերուն զարդառնութիւններն ու ազգեցութիւնները: Կոյն ժամանակի Պոլիսի գաւառացի երեւելի վաճառականներէն էին նաեւ՝ Պարսկայը Միքայէլ աւ Խոսրով:

1. Անդ, էջ 25-40:

Ամիրամերը:

12

Յակոբ կաթողիկոսի ժամամատները - (առեւտրական ամբողջական ամենահրաժան ամենէնէն չոչիրը կը համարուին 18րդ դարուն Սամանէլ Մուրասու և Շամփայէլ Հնդկաստանի մեծ թագավորներին ու Միսինթարեանց Ահնեարիկի Առաքին * մեծ քարերարները) :

Բայց Պոլիխոր մէջ ժամանակակից առէնէն նշանաւոր ու Երն է Ազգու Չելեպին՝ հպարքաբին մարգն և խորհրդականը, լոդիալու Այնթազցի Կաթողիկոսին մահրին և պաշտպանը :

Տառե և եօնիներորդ դարին Երևանացէմի Դիրիդոր Պարսկա - ամեր Պատրիարքին ժամանակակից է Նուկ՝ Բաղիշեցի մանահանի Ամբիրազիզ ամբիրիուն բաշտակը ու առառածանէր աղուն, որ շատ տեղ՝ մինչեւ Հառմ իսկ առխորի շնոր, իշխանականի մը վայելու անխառածէները և իր քարեկամ Պարսկա - ամեր Պատրիարքը կարգեց զինքը Վաներին նույնառու քաղցրաբանութեանն և նախանձնաւուրութեանն համար :

Այսպէս՝ աշխարհական կրօնասէրը՝ իր հարսոյր քար - քուն ու աներին վարքով ոգաւակար եղու Երաւանացէմի Ամենաին վարչապետէ մը առելի անուշ լիզու Ամբիրա - զիզին ձեռքով ամեն մարգ առանց գրամ կու առա Ամե - քին՝ բաւ էր որ ինք քերան մը խնչրեր ։ Եւ վախճա - նեցաւ յլրաւազէմ:

1681ին պողիսի հայերը քննական կը ունենք զիխա - սարաբար զամբ աթու, Այսանեա, Եէնի Գամճու, և առանց եկեղեցին էր Ո. Առաւանածածին մայր եկեղեցին Ասմաթիս ունէր 1000ուստի, եկեղեցի՝ Ո. Գէորշ յուղ Եէնի Գամճու, և Պալաւա եկեղեցի Ո. Նրեցա - կազատ Վարագիս Ո. Գրի որ Լուսաւարիչ Ո. Լուսաւար Եէնի-մահալլէ Ո. Կարսապետ Խոյն գարբներն ըստ եւրոպական ժամանակարի մը, պողիսի մէջ կոյին իրրե 40000 բնիկ և 50000 պանեռիստ Հայեր :

Ամբիրաներէն Պատրիարք ու եզաքը կայ, ու մերեւ ժամանակին պահանջներուն կայ, իւ առաւանց համաձայ - նութեամբ ։ Հաղար վեց հարիւր եօնաւաստաններնինի

* Վարժառանիւ այժ, բայց Վանքին և ոչ բնին
մը ։

մեծաւուներէն, լշտէքէի Պաշտիս Աւագիս բարձրացաւ, աշխարհի պահապահութէ ։ Մինչեւ պատրիարքական ռեկուորան ճշինան - ապա եկեղեցական զառնալով եղաւ, պատրիարքը այ ինչպէս կարձանադրէ նաև Պատշեան ։

Եւ այս յանդուղն նախարհթացին մրայ՝ 1685ին դարձեար աշխարհապահ երեսելիքներէն Աւագայ ողջուն և Շահին անեւնեն ահազակալներ՝ կելնեն Պալիսի պատրիարքական ամփոր, և կը վարին զայն քանի մը առարի Այս միջոցին (1685-1706) անդի ունեցած են մեծ յազգամեր պատրիարքական ամփորին չուրին և Պայտիսի Հայկառն մէջ առ Հասարակ, ինչպէս արձաւագրուած է 1709ին Պայտիս առգուած Ազգաման կեցանի մը յառաջարանին մէջ Պայտիսապահութէն ։ Գրիչն այսպէս կ'ըսէ ։ Յորժան Նորին (Տէր Աղեքառակը կամ մայիկասի) հրամանուն ես նուասու Առաւտածառը վարդ ապրեն՝ մեծաւունեն աշակերտ ի մանեկութեան առյն հայրապետին զայի՝ ի Կոմիտակութիւն ի մայրաքաղաք Բյուզանդիան, ես ինձ զզիրը զի քերեալ առցից մանական Գրիգոր զպրին՝ զի ապեսցէ և ՌՃՇՌ թառչ և յամանան ապրիւլի եղիներորդ ի մամանեալ հասի ի Պայտիս, և առայ զի խոսվութիւնը յուղպէ յուղիւր ի քաղաքին առենեցունց յայտ է յազագորոյ եղին խավանութեն իրազութեան մինչեւ ի թիւն ՌՃՌ ։

Բայց 1704էն մինչեւ 1706՝ հաջոկաւորն Աշեաիք Պատրիարք, իրին նախանձաւոր եկեղեցական երեսի իշխանական իրաւունքին, կը յաջողի մերջապէս բառական ներդ ձգել առենինին ամփորաներուն հորուսաներն ու իշխանականէրը առ անձնը այ միաբանելով կը համարեցաւնեն զինքը ։ Ահա այդ միջոցներուն է, հաւանաբար, որ կը զայրանոյ ու առեւսկան կամ պատմական երեսոյ մը կառնէ՝ պերի պրիչին յիշտուական յուղութերուն ներ պատրիարքութեան և ամբողջաւթեան մէջ իրազութեան մէջ իրարու մրայ իշխանու և իրարու հրամանան ըլլալու նախանձաւորութիւն՝ մանաւուն թէ հանուրին վեասակար կիրք մը, որ առած է մինչեւ 1865 թուականը, և, չըջան ընդ մէջ, մինչեւ մեր օրերն իսկ ։

Նոյն առանձներն է (1705)՝ որ Աւետիք պատրիարք կիրավոյ ֆրանսական դեսպանատանն՝ հետեւ առաջ երեքնորդիր երեսելի և հարաւատ հայեր, քանազբանք մը վերցունելու համար։ Դարձեալ՝ երկու տարի ետքն՝ 1707ին է որ, եպարքուական հրամանով, Խաչատուր Մարգարեան և Տօնապետ Վարդանեան աղջեցիկները համբայ կ'ենեն կ. Պոլիխոէն Եւրոպա՝ դաշնելով Աւետիք ժամկեալ պատրիարքը թերելու համար, ու կը վրիպին. Յէւրիոլ դեսպանին նախազագաւառատեալ երկոչ իմութեամբը. թէսպէսեւ ժամանակին Օսմանեան Վէհապետն ալ չերժ փափաքող էր, հայ ժաղավորուին հետ, արեւմասցեալ Աւետիքի դարձին։

Այսպական այս պրուազներէն ետեւ, որ թուրքա հայերուն պատմական ամէնէն անանդորր փռուլերն են, ու շղթայակիր Գրիգոր Երաւաղէմի խազաղիկ պատրիարքն քանի մը տարի տուա՞ն նոյն վանաքին խեղճութեանն հզօրապէս օգնած են ժամանակին ամիբաներէն թէկլթէլեան Յարութիւն. Պոլսկցի Մահամետ Խարայէլ, Մահամետի Լուսին և Ակնեցի Երեւանենց մահամետի Սեղրեսարու Պազիրկեան Պաշը, որ էր ճոխ սկզանաւոր և եղաւ վաճառապետ արքունին։ Այս օգնողներուն մէջ ամէնէն աղջեցիկն եղած է՝ Աւետիքայի Տարսիախ գիւղէն Արագ օղլու. Մելտոնուը², Հարտարապետ Վէհապէս Ամէտա Գիք, որ Բ. Իրան ալ մեծարուն էր³. նույն մահամետի Սեղրեսարուի Ծնկեր՝ Հովուեան մահամետի Յարութիւն. նոյնապէս Աւետիքայի Սարգիս Խաչիքան, որ ժամանակին արքունի Հարտարապետն ու Պալաթիայի եկեղեցին վերափինողը. միւս եկեղեցիներուն ալ պաշտպանն էր։ Եւ առանք ամէնը կը յիշուին ժամանակին զրուտներուն մէջ ուշը-լուս անունով։ Կան դաս մը մահամետի պայտզատներ ալ։ որ յիշուած

1. Յովին Համայ, թ. տպագրութիւն 1767ի, էջ 139։ Երուսաղէմի Աթոռին այս բարերարը վախճանած է ի Պոլիխ Խարտակ պարթիւի տօնին իրիկումը, 1754 փետր. 5ին։

2. Հ. Ղուկաս Իմարման, Եւրոպիա էջ 131։ Նաեւ թ. ծանօթութեամ մէջ։

3. Նոյն, ամդ, էջ 169։

և Պոլիսի առգագրութիւն ։ Ին Հարանց վարքին յիշաւ-
առակարանին և ուրիշ ձեռադիրքերու մէջ, ամէնն աչ
սիրող Երուսաղէմին ու խաղաղութեան և ամէնն աչ
սիրուած անոնցմէ :

Երուսաղէմի մէջ Գրիգոր Շղթայակիրի ու Պոլիսի
մէջ Յայինաննէն Առուտի Պատրիարքութեան իրրեւ քաս-
նը ինդ տարաւան միջոցը՝ կ'երեւի Արծաթ դար մը շի-
նութեանց և ուսումնախութեանց, մինչ ամիրաներ,
մաշտեսիներ, աղաներ և ուսումնասէր վարդապետներ
ու եպիսկոպոսներ՝ չուրչն առած այդ երկու ամրածին-
ներուն ։¹ Կառուցին խմացական բարեսիրական և աս-
տուածիրական շատ բաներ, ու ապագրեցին և թարգ-
մանել տուին կրօնական ու պատմական շատ դիրքեր։
Այդ արծաթ դազկած են, ի մէջ այլոց, Ճամճու-
զատէ լեզուագէտ Յակոբ Պափիրը՝ թարգման Շահէտի
դեսպանին ի Պոլիս, որուն բարեկամն ու էր Նալեան
Յակոբ յաջորդ պատրիարքը և անոր թարգմանել կու
տար իր փափաղած երուպական հեղինակները։ Նահե-
կեսարացի Բարսեղ արքանի նկարին հոչակառ, որ
քաշած է բարձր անձնուորութեանց կենդանագիր պատ-
կերները։

Ասոնցմէ եաբը կու զայ՝ Ճէզահիրքի Մաղաքիա Զէ
լէսպին, ազգական Երեմիա Զէլէսպիին և Սեղբոսեան
Յովիաննէն Զէլէսպի կամ մարզիկ՝ մատենազիր ամի-
րան, որ խոսյերէն և հայերէն քանի մը հրատարակու-
թեանց հետ ունի նաև զրած խոալական պատմութիւն
մը և S. Խոմիսասի վրայ ժանօթութիւններ։ Վիշ
եաբն է նաև՝ որ հետզհետէ կը ծազկին Նալեան Յա-
կոբ պատրիարքի խաղաղ օրերուն յառաջազէմ ամի-
րաններն ու արտեհատպետները, որոնց վրայ կ'արժէ զառ
գրել ուրիշ առելի լոյն պատեհավ մը։

1. Բաղէշի Ամլորդոյ վանքէն էին ամոնք, և
զիսաւոր աշակերտները՝ Վարդամ Բաղիշեցի մեծ
վարդապետին։

Դ.

1706ին առևելեարն է որ Եշմիածինէն Պոլիս նուիրակ էկատ Յանքապատցի Առառաջածառուր առառածարան Վարդապետը . որուն համար կը վկայուի * թէ փելեռափայտկան ու բանախրական ուսումներու նախառկողը երեւ առանց եց որունցի պատուելիներուն և որուն առաջին աշակերտն հասաւ Պազտառար պատուելի դուռը ըստածը , Նուլունի դրան էր ուսի նաև ընդարձակ պատմութիւնն մը տոնմային :

Փիւնիսիթեազ — մասենազիր Նուլեան Յակուր պատրիարքի օրերուն՝ ինչպէս իր հոգեւոր հօր Կուլոս Յովհաննէսիր մամանակ՝ վայլած էն նշանաւոր գաւառացի ամիրաները նուժայական բեղուն խաղաղութեամբ մը , որ առած է բացառիկ զրուց՝ մը պիմառացի² պատրիարքին երկարաձիղ վարչութեան :

Կաթոլիկութեան , պատրիարքի , աշխարհական տեղականերու հին կոյնուերն՝ առած էն այդ օրերուն երկարուու գագար մը վաստաբանութեամբ և յորդուներով , որով լի էն Կուլեան Սրբազնի բազմարիւս երկերն ու քարոզները :

Ինք Կուլեանն ալ՝ ոչ միայն իրրեւ պատրիարք մը իմաստառէր , այլ նաև իրրեւ կրօնական ուն ազգացին սուսար մեծամասնութեան՝ մամանակին ամիրաներուն և ակղականերուն հետ՝ թէ պատրիարքարանի իրն-

(*) Գիրք տրամաբանութեան Սիմէննի Զուղայեցւոյ , տպ . ի Պոլիս էջ 295 և Տէրոյինց Հերեւնիա :

1. Պոլիսի պատրիարքմերութ ամէթէմ խաղաղականն ու կաղզուանցի Զաքարիա պատրիարքէն զատ՝ երկարատեւը , որ անխափան 25 տարի վարեց Պոլիսի աթոռը , և մեռաւ 1741իմ :

2. Եւ սա 20 տարի իմաստում խաղաղութեամբ վարեց պատրիարքութիւմը , սակայն ըմզմիչումով :

գիրներու մասին թէ՛ հռոմէական հաստատմբ մասին քանած է իրաւուրար զիրք մը և կատարած է նաշտ զեր մը՝ նուրաւոր իւրասիրութեամբ ու միջին քաղաքազիւութեամբ մը, որով մեծութիւնը, արաւեստը, դպրոցական, եկեղեցական, զբական և վաճական զարգացմանը զիրքու կրրած կրրցած են արցատ ձգել մասմանակակից առաջիններուն մէջ։ Կարստի ու Նայեանի օրերէն է՝ որ մոււրանայերուն բնիկ յասազդիւութիւնը կը ձգէ խորունկ արցատ մը, որմէ կը բաւունին և կը ընձիւզին չայսոր կատարուած իմացական ու արհեստական բարզուածները։

Այս միջնայներուն կը սկսի նաև փայլիլ ի Ուուսուս՝ Յովհաննէն Լազարեան ազնուականը, որ շինած է Բերդապարեկի մէջ երկու հայ եկեղեցիներ ու կատակած է երկու հարիւր հազար բաւուին Մուկուայի մէջ չիմանալ Լազարեան Ճեմարանեց։ Համար։

Նոյն միջնայները կը սկսի նաև յիշատակուիլ Ուուսուս հայերուն մէջ։ Արդութեանց երկայնաբազուկ տունը, որմէ էր Յովհան ընտարեալ կամացիկան Արդութեանց և Հասան Զալալեանց հին զերպատուանը, որ յանախ յիշատակուած ու արձանապրուած է։ Այս վերջինին շառաւիցն էր 1840էն առաջին իրեն մասնակիր ու իր առաջնորդ Վրաստանի և Խէմքիթի փայլուդ Մարգիս արքապիսկոպոսն Հասան Զալալեանց։ կը դրէր յատակ ու կշահու գրաբառ մը։

Խոկ Պողոսի մէջ ժաղկած ու փայլած է նոյն ամենները (1750) ամէննէն երեւելին թուրբանայց՝ ակրնցի Հաղուտ աղան կամ ամիրան, որ հիմնեն նորոգած է Մուշի Ա- Ապրաւեակ վանքը, որ և մայրաքաղաքի ամենազդի ժաղովուրզներէն մեծարուած էր, ու հայերուն մէջ սոյն վայր չէր անենաւած իրեն համապատասի մը։ Մուշի Դապէջի պէս։ Խըր իրեն մամնականից՝ փայլած են նաև առօսչեիցի Ազատեան ամիրանները, որոնց առաջանաբարերէր կը կենան զեռ Ակիւտարի հայերուն զերեղմանառունք, ակրնցի Մումի Մարգիս ամիրան՝ արդի Խասպիւզի Մամանամներուն նախահայրը, որուն յաջորդները սերեղաբար գրասէր մարգիկ եղած են, մանաւանդ Մումիան Ակրտիչ աղան, որ ունի գործօն և նետուազ զեր մը 1855էն 1855։

1749 թուականներուն էր նաև Աստվածի լուսութ՝ Պոլիսի Եռաւութեանց նախահայրը։ Նոյն միջոցներն Ազրոյ Զէլէսին միջնորդելով՝ իրան մեծերուն՝ առաջ հայերուն համար Արէտէի Քանտիս բաղաբին Յունաց Ա՛ Գէորգ Լէկեղեցին, որ այնուհետեւ կոչեցաւ։ Ա կարապես։

Ասոնցմէ տարը — տասնեւնինդ տարի ետք է կու գան արբանի ուկերիչ և դրամապետ Տիւզ Միքայէլ ամբուրուն, որուն ծագութեալ և վերջայքը վերն յիշեցինը անուանաբար և մահանի Տառ Առարել ամիրուն։ Համանաւն գերդաստաններուն նախահայրերը, մեծանուած բառած Մուրաս ամիրան և Պաղտասար ու Մուրաստեանց Գասպար ամիրաները²։

Ասոնց են, ըստ մեծի մասին, կարդ մը երկրորդ ական ամիրաններուն և թարմատար աղաններուն հետ՝ ակընցի նախնական ամիրանները։ որոնց որոտակարդ Փայլլելուն մեծ պատճառը կը թուի դարձեալ ինք՝ Կալեան Յակոբ պատրիարքը, իբր անոնց Հայութուն ակընցի՝ ըլլալով ինք ու Զիմառայ դիւզէն։

Հինաւուրց այս ակընցիններուն յաջարդելով է՝ որ հետզհետէ կը ծիին ու կը մեծնուն միւս ակընցի թանձրախոսութիւն և խորամանկիկ ամիրաններն ալ, որ երեսցան ու Հոխացան մինչեւ 1840¹ իրենց երինազանզւած ու առակի կարդ անցած վարպետուրդիւններով։

1760-1765ի միջոցը Փայլլած են մեծ Վէզիրին վահապետ՝ Պօղոս Ղազար և Ասուն Ամիրանները, որ Վէզիրին մեռնելէն ետքը բանապարկուեցան և բարեխոսութեամբ ազատակցան։ բայց Ղազար ամիրան ինկաւ և իրենց երերին միանգամայն յաջարդեցին ձանուանենու Յարութիւն Սարդիս ոնն և Ապայիկան Մարտիրոս։

Նոյն 1750-65ի միջոցին է՝ որ կը շինուի հայուալ

1. Կաղզուաթցի Պօղոս վարդապետ՝ գրած է՝ ու առանաւոր գովաստ մը ի Մահտեսի Տառ Առարել ամիրայ, տիս ի տետրակիմ « Զումայթութեամէ կիմցաղոյս » տպեալ ի Պոյիս 1805։

2. Յիշատակարամ ճաշոց գոոց, տպեալ երկրորդ անգամ ի Պոլիս 1793թ և Բիմգերորդ տպագրութիւն Նարեկի՝ 1774, ի յիշատակարամին։

մեծ - Նոր խանելք . և Ապարիսէ խանին հետ կ'ըլլայ զբլ-
խաւոր կեղրուն ու ովեւուն ուղանաւոր - վահառական
հայ ամիրաներուն և մեծառուներուն՝ մանուանդ ու-
ղանաւորներուն , որ այդ հոկայտակուս չենթերուն մէջ
աւելի հոկայտակուս առեւտուրներու ձեռնարկներով իսկ՝
չկըրցան գարեւեալ մինչեւ առանեւ բնենիրորդ դարու ի-
րբեւ կէսէն առդին ու անխարխար պահեւ . այդ խա-
ներուն չորեքկանգնեան վէմերուն և որմերուն հետ .
իրենց հարաստիթիւնն և հեղինակութիւնը - չկըրցան
սիրել զիրար անհամանձութեան մը չափ ու առեւել
համերաշխարքար իրենց հախանձելի զիրքին մէջ : Այս
նոր խանը մանուանելի՝ հայ ամիրաներուն խորանն եղած
է հորիւր առարիւր մը չափ :

Ասուցմէ դուրս և ժամանակով աւելի նոր Է՝ Զարպ-
խանէ Սարբաֆի նշերունն և Շատա ողլուն , որոց Ա-
պատշիսցի Բեղրարի հոչակաւոր Զէլէպին ժառայած էր
նախ և տարա յաջորդած : Այս իւհ բարի հայ-հոռոմ
Զէլէպիին ազգէցութիւնն ու պատիւր մէծ էր առա-
նեան ազգաւոկաններուն մէջ , որոցմէ շատն հարաստ-
ցան միայն իր հաջուագէւ զործառնութեանց չնորիւ-
րուց ինը ու վերոյիշեալ իշաղուոց աղան ու՝ շպիտաւ-
րով խոնճմանթեան առհամանին մէջ կանգ առնել , չուս
ինկան 1:

Ակընցի այս իշաղուոց աղան Յավհանենէսեան . Նարեան
Յակոբ պատրիարքին՝ ամէն գործերու մէջ՝ ձեռնեառ էր .
և Կայեան ու իր Երուասպէնական պատրիարքութեան
միջոցին շատ անզամ կը թղթակցէր անոր հետ և կը
հրամիրէր ու ուխտի յԵրուասպէմ՝ կոչելով դայն վա-
հասապես արքանի . նոր Յավհէփ զեղիցիկ ժամանա-
կին և երկրորդ Զօրաքարէւ առանքաշէն : Իւ իշաղուոց
աղան ու Երուասպէմ ուխտազնաց ըլլալով դարձին
հետը Պալիս թերու ու Պալիսի Պատրիարքութեան ա-
մոռը հասեցուց Նալեան Արքազանն ըստ թախանձա-
զին փափաղի այս վերջինին :

Կայ Երուասպէմի Վանքը պղնձի յիշատակարան
տախանձ մը , որուն վրայ մի առ մի զրուած են իշա-
ղուոց աղայի բարեպաշտական բնժաներն ու յիշատակ-

ները՝ նուիրեալ միայն Ա. Յակոբով տաճարին։ Տարու համար առ համարակ դադախար մը ժամանակին նուիրական ոճին ու հարստութեանց որակին՝ կորինակինը հոս այդ յիշատակարանը (Ժամանակադրական պատմ. Երևաղէմի հատ. Բ, էջ 78)։

Նուէրը իշաղուզ աղայի ի դանձս Ա. Ալթոռոյն և Ա. Տեղեաց Քրիստոնի յիշատաղէմ՝ ի յիշատակ իւր և աղջառանմին իւրոյ — + արծաթի ջահ 56 օքայ՝ կախեալ ի մէջ զբէլթի եկեղեցւոյն Ա. Յակոբով, և ի ներբոյ նորին կանթեղը 8. + մէծ և պատառական վարագոյր Աւագ խորանին ոսկեթել ասղնեղործ, յորոց վերայ տեսանին կերպարանը վիշապաց. Չ ծաղկեաց տիպոյ զողնոց. + իւղարերից չուրչառ. + Սառփա վարագոյր Ա. Գլխադրի, և որմոց նորին պատկերը մեռէնութեան փրկչին, զործ սրանչելի հանդերձ արծաթի շրջանակաւ և վանդակաւ. + արծաթ կանթեղ ի մատուռն Մակուրայ Հայրապետի. + ոսկեթել մաւիչագործ (կրտպիտոն աթւադ տօղումայ) վարագոյր, Ա. Խշիածնի խորանին. + պղինձ ծարակ անտեսատան, երկաթեայ արտաքին մեծ Դուռն վանաց. Ա. Յարութեան + ոսկի կանթեղ 600 տրոմ ի վերայ զերեզմանին Քրիստոնի, + չուրչառ. + սաղաւարտ. + վակաս. Ա. Յովհաննէս եկեղեցւոյ՝ Իհէ չիթ վարագոյր. + տիպոյ զողնոց. Ա. Թորոս եկեղեցւոյ՝ արծաթ ոսկեղոծ սկիճ. + տիպայ զողնոց, Ա. Հրեշտակապետ եկեղեցւոյ՝ Չ տիպայ զողնոց. + Իհէ չիթ վարագոյր. + քարեայ աշտանակը մասեղինոր. Ա. Փրկիչ եկեղեցւոյ՝ + տիպայ զողնոց. + զոյտ քարեայ աշտանակ մամեղինոր. Ա. Աւատածածնի զերեզմանին՝ տիպայ զողնոց. + սաղաւարտ. + վարչամակ. Յ շատիկ. Ա. Խշնդեան եկեղեցւոյն՝ Ա. չուրչառ. + սաղաւարտ. + վարչամակ. + փորուրար. Յ շատիկ. + արծաթ բռերվառ. Ա. Նիկողայոս եկեղեցւոյն Յաղպէի՛ + չուրչառ. + սաղաւարտ. + վարչամակ. + փորուրար. Կ շատիկ. + Իհէ չիթ վարագոյր. Խակ իշաղուզ աղայի քարեզմաշտառէի տիկինը Աղումէ՛ յիշատակեց. Ա. Յարութեան տաճարին մէջ կանթեց վերեզմանը. Չ տիպայ զողնոց. + չիթ Իհէ վարագոյր. Քրիստոնի զերեզմանին հանդէպ խաչելութեան պատկերի ոսկեղոծ շրջանակաւործ:

Այս ձեւնունէին ընդհանրապէս նուերեները Պողիս ալ :
 1775ին՝ Լշմիածնի շերտ միաբաններէն կազզուանցի
 Զաքարիա արքեպիսկոպոս Փոքուզեան կընտրուի
 պատրիարք է . Պողիսի , ու իր Լշմիածնական աններու-
 դութիւնը զբանավ և եւս Միսիթարեանց ու Հ . Մի-
 քայէլ Զամշեանի քանի մը խորական դրութիւններէն
 ու բառերէն , իր նախորդաց իմաստուն տահմասիրու-
 թեան հակառակ՝ ձեռք կառնէ և անանչորը տոհմա-
 սիրութիւն մը ի զործ կը զնէ ծայրացեղ հակակա-
 թոլիկութիւն մը : Իրեն այդ անհաջող ոգիին կը բըռ-
 նուին ժամանակին Փարր Ասիացի եպիսկոպոսներն ու
 ամիրաններն ալ մեծ մասավ՝ հարածելով և ատե-
 լով կաթոլիկներն ու հայածուելով և առուելով անօնց-
 մէ . այս ատելութիւնն և ընդուռ անմիութիւնն է՝ որ
 տեւած է մինչեւ Աքրանամ պատրիարքի օրերն և մերժ
 անկէ շատ ասզինները՝ մինչեւ որ բողոքական նոր հա-
 տուած մըն ալ հակառանեայ արեւմռութէ մը վրայ հաս-
 նելով , շրջեց միտրերը բոլորովին ընդդիմուն նորու-
 թեան մը զէմ , մոռնալով ալ ձեւակերպեալ կաթոլի-
 կութիւնը :

Դարձեալ այս միջոցներուն նշանաւոր Է՛ թէ մեծու-
 թեամբը թէ վշտակութեամբը՝ կարապետ Մանուկ-
 ողլուն ամասիացի , որուն կենցաղը կը համառատ-
 գրենք հաս և աւելիին համար կը դրկենք ընթերցողը
 1828ին Փարիզ տպուած Ա-՛-Շ- Հ-յ-ն կ-ը-դ-դ-ի-ո-վ Մ-
 Ն-ս-է-Օ-ւ-ն-է . Ե-շ-ն-ն-ն-է Գ-յ-ս-է-ն-է Յ-ն-է-ի-է Շ-ւ-յ-ն-է և
 Ա-ն-է Ա-է Շ-ւ-յ-է Ե-ն-է-ն-է անտարելին :

Այս կարապետ Մանուկ-օղլուն ծննդ Ամասիան քա-
 զարն աղնուական և հարուստ ձնողքէ 1755ին : Տառն
 եւեօթ առքեկաննին սկսաւ ինքնազլուխ կառավարել իր
 հօր վաճառական զործերը . քանի երեք տարեկաննին՝
 վաղ իսկ ամուսնացած՝ անցաւ ի կ . Պողիս . ուր ընդ-
 ռնուեցաւ մեծ պատուավ և սկսաւ աւելի մեծ զործե-
 րու : Եաւ քաջաններու սեղանաւորութիւն ըրաւ , մաս-

1 . Ասոմցմէ է նաև ժերունի յիշուած օօղոս Դա-
 րազոչ եպիսկոպոսմ . որ Պրուսայի առաջմորդեց .
 Արմաշը փերսոտիմ միմնեց և Բասցուց մեծկալ ա-
 շակերտմեր :

Դաւորապէս երկու մէծ քաջաներու, որ հոչակ հանած էին : Իր վառապարարձ նույները կերթենելեին Ռուսիա և Խորիմ քառն տարի այսպէս չարունակելով՝ դիղեց մեծ հարստութիւն և ապա սկսու նուազի և իշխալ :

Այդ առաջին անկումէն ետեւ՝ նորէն կանգնեցաւ ոգ-նութեամբ իր եղբայրներուն՝ վերտափն իշխալու համար, մինչեւ որ՝ մզեալ արկածներէ ու հիւանդութիւններէ՝ դեռաց Ոինոսի և անտի Լուսնա, որ քաջոյն պաշտուանութեամբը դիրքի և առանի մը տէր եղաւ : Եւ ապա դարձեալ Պոլիս զառնալով կրրցաւ զբաղի իր հին դործերով առանի մը համար, մինչեւ որ բախելով մեծածիծ վնասներու՝ միաբը զրու երթու ապրի Յիրանուս : Հետզնեաւ Վարչաւ, Պերլին, Վիեննա, Համբուրգ, Լոնդոն և ուրիշ քաղաքներէ անցնելով՝ 1825ին հասաւ Փարիզ : Հան՝ իր ամբու հարստութեանց աշխարհներովը քացաւ արեւելեան անուշանութեանց խանութ մը՝ ուղարկ էր մէջ, մինչեւ որ հօն ալ կրակ մը պատասխերով մասնիկ դարձուց կարսովեալով վերջին հանգրուանը, այնպէս որ եօթածառածածեայ հոյ Յորի հարկադրեցաւ զիշերօնթիլ Համբուր մը պայչ :

Վերջապէս ֆրանսացի երեսելի բարեկամ աննաւորութիւն մը՝ վրան զբալով հանգանակութեամբ անոր սպասառն հարց և խանութ մըն ալ դնեց Պա-լէ-շ-է-ր-է բ-ն-է-ր-է-շ-է վրայ : ուր անկեալ ծերուելը կապրէր՝ ծախելով զիշերօնթին բաներ : Հոն ալ սակայն հայտնեց զիշերն անուղորմ վճնոր՝ զի օր մը ամբաստանուեցաւ արդիւեալ ծուխ ծախելու յանցաներով և զատաստանի քաշուելով՝ հազիր կրրցաւ արդարանալ և աղուսիլ առա-զանքէ : Իր վառապարանը Տիերլանցի զրեց վերոյիշեալ իր վարքը :

Եւ Կարսովայ ոչ վիերահասու եղած իր հակառակիրին դժիշութեան՝ որոշեց քաջուիլ Արշակուազուուի կզի-ներուն մին՝ հանգերը իր ընտանիքովը, ու ապրիլ հունվերին վիշխառվայութեամբը մը :

* 1780ին կը յիշուի Պոլգարանցի մանսեսի Յո-րութիւն ամիսայ՝ որ էր Ուարաֆլար քէնեսաի և ամէ-նէն ազդեցիկն հանրային դործերու մէջ :

1782 ոչ սուսափ առաջին որը սասկալի հրշէն մը 65 ժամի մէջ մախիր դարձուց Պոլիսի մէջ հաղարծներով

առան և կիրեց այրեց հազարէ տռելի մարդ :

1786ին կը յիշուին նոր Պուղայեցի ազնուասունմ Մահիշարհանք, որոցմէ հասած են զբանէր մարդիկ :

1789ին Պոլիսի մէջ տեղի ունեցաւ սոսկալի տեղաւարափ մը, որ ոյսպէս կը նկարագրէ՝ ժամանակին ոճով։ Հ. Պատկան ինքնինան Միսիթարհանը ։

Ույս տարի Ստանովու մէկ ալեկոսհալ տարի մը եղաւ երկընքէն մէկ հեղեղ (սէլ) մը եկագ որ չիկոր ձեր մը անանկ ասասիկ անձրեւ յիշալ երկու օր անձրիւային եղաւ, քայլ մէջը մէկ անձրեւ մը եկաւ ժամ ու կէս քշող անանկ շատ որ լման պղամիկ ջրնեղեղ մը երեւ ցագ մեզի. Ստանովուին համբաները անանկ բարձրցան չրով որ տեղ մարդիկ չի կրցան անցնիլ, տեղ տեղ ալ անանկ խորունկ փորեց որ զետեի տակէն նուցմէ մացած զերեզմանի քարեր երեւան հանեց . Գառը մաշան տուներ՝ ուշիրմէնի քարեր քակեց ծովը տարաւ : Պօղազ իշիին ան զեղերը որ ձորի (տէրէի) մէջ են՝ տուներուն բարձրերը քրչիները սեղաները և այլն ծովը քշեց տարաւ . Խանտիլիին չուրի համբան մէջը քշելով խօժելով կոտ մը՝ անանկ հրելով ծովը տարաւ, տեղ տեղ ալ ան համբան ամուր պատերը պատուց որ ունեցան Մուրատէն են շինուած . Ալէպէրին ձորին մէջը ծառեր քշելով իրարաւ վրայ դիզելով մէկ պատուար (պէնս) մը շինեց, ու ծառերուն վրայ չուրը արդիւուելով բարձրցաւ, բարձրութենէն վար վազելով չուրին ասատկութիւնը ինչ հոսմի զերեզմանի քարեր որ կային ծովեղերը քշեց տարաւ, տուներ փլուց, լեռան հողը վար բերելով շարշին հողով լիցուց . խանտիթները վարը խորանիկը մացին, սոխախները խուլամի շափի խանտիթներէն բարձր մացին : Լէսբոսոյին ամմէն պարտէզներէն որ է ժամ ներսէ ներս կը քշէ՝ իրենց ամմէն քերը ծովը քշեց տարաւ . Զենկէլ զեղին ծովածոցը լիցուած կերեւուր քշված կանանչեղէնով, արներէն հանած բարձրութիւն : Ամմէն մէկ տեղին պատահարները ինչ որ տեսանք առ սոսկալի անձրեւին սաստելութենէն եղած՝

թէ որ պլատմելու ըլլանք՝ մէկ դիրք մը կ'ըլլայ ։ ամ-
մէնուս վրայ անանկ ան մը պլատել առաւու առ անձրինին
սաստկութիւնը՝ որ իր թէ գետինը անցնի կը ցըցնէր
առ ամբողջ քաղաքը ։ ։ ։

Ե.

Ժամանակին հետեւակ մասկարդակէն քաւական քարձ-
րացած ու մեծացած ազնուականութիւն մը կելնէ նոս-
միր զէ նը՝ ասանեւութերորդ զարին վերջերը, նշանա-
ւոր գեսպանական մը՝ թէ իրեւ զրագէտ թէ իրեւ
Զէւպի կամ Ամիրայ, Մուրատճան ըսուած պոլսեցին,

1. Տե՛ս որչափ որ զրիս հնօթ Ամարտնոց թիւզամ-
դեամ զորին մէջ թղթ. 207:

2. Մ. Յովհ. Հիսորեան (տես ԲԱՆԱԾԻՔ ամսա-
կան տեսր տպ. Պոլիս 1851ին. Հատոր Ա. էջ 14-
15) կը զրէ այս ամումը Մուրատճա տօնմոն, Դար-
ձալ՝ բայ բանասէրին՝ իգմասորու Մուրատճա
տօնմոն ծածած է ի Պոլիս 1740ին թոսութիւն ըն-
տանիքն. իր հայրը՝ Զմիւռնայի շուէտական հիւ-
պատոսն էր, որ տուաւ իր այս զաւակին արևումը-
տեան ըմտիր կը թութիւն մը: Մուրատճա՝ իր համ-
րոյր ընաւորութեամբն և իւլէ ժայի մը օգնութեամբ
ստացաւ արեւելեան լեզութեան և պատմութեամբց
մրայ մահրամասն ծանօթութիւննեն. ու 1782ին
հղաւ Շուէտի գնապան, և 1787-1790նմ հրատարա-
կից իր պատկեռազարդ Ընդհանուր պատկերին Օսմա-
նեան կայսրութեան տռաջին մասու Մհուաւ 1807
օգոստ. 27ին իր Պ'էլվոր տումին մէջ. իր զաւակը,
կարուս Մուրատճա ասպետը, գեսպան Շուէտի
ի Պրիսսէլ շարութակից իր սնդառառած զոռները,
և հրատարակից Պատմութիւն Մողուաց՝ 1824ին և
Ան ու Կասպից ծովերուն Հիւսիսային երկիրներու
մրայ ի Ժ. Դարու, 1828ին:

որ քաջ՝ ֆրանսագէտ ար էր և բրատ Հեղինակութիւններ ֆրանսական լեզուով (Ամանեան պետութիւնն պատմութեան վրայ (ապ. Բ Փարիզ 1784) ու առաջ ի փոխարէն հայտնէր Առաջման Արքամէն մեծ պարզեց : Խնք այս Առաջմանը՝ զնացած էր նաև 1792ին Վենետիկի վանքն և հոն ալ բանասիրած էր : Իր Հրապարակային ու մատենագրական վերջին անունն էր՝ Առաջեան (Սասնի և այս է պատճառն՝ որ Եւրոպացիներն յոյն կունուանեն զինքը : Այս սապեան՝ եղաւ նաև թարգման շուէտական դեսպաններ և առաջ, Շուէտի մէջ, (Սասնի սապեան թիւն այդ տիպուն ու պատիւը, ուրկէ իրեն լիազօր գեսպան եկաւ Պալիս : Պալիսէն դուրս մեռած է : Չափազանց յարած զրելու կարւարու՝ դեսպանական ու պաշտամական գործերուն մէջ անդամ՝ որն ամբողջ եօնի ժամ՝ կը գրադէր գրականութիւններ . արժանիքով՝ Երեմիա Զելեզիի պէս, իսկ պաշտամով՝ անկէ շատ զիր անձնաւորութիւն մը¹, որուն անունը յիշումն է նաև Երեմիի արանց եւրապական բառ իրքերու մէջ :

Գրագէտ ամիրայ մըն էր Մարգար Խաչենց Զաքարիան ալ, որ պատմութեանն միշտին Պալիս գանուելով՝ Պէջոյուի գերեզմանառունին մէջ տօն որ մը ռւենցած է հաշուկար և իմաստուն զրուցատրութիւն մը ժամանակին Անտուրու. - Գրագակէրին հետ՝ Երրորդութեան վրայ, որ արձանադրուած է Արօն Երուսաղէմի հանդէսին մէջ : Ունի Հ-Ք-Ե-Հ բ-Ն-Ի-Ն-Ք-Ե Հ- առեալ՝ առ իւր որի ին և առաջին թարգմանութիւն մը Տելե-+ + Ա-Հ-+ + ին՝ տապագրուած նոր Նախանձեան՝ ըն + Հ-Հ-Հ-+ + Ե-Հ-Հ-Հ-Հ-Ք-Ե + Ս-Ե-Հ Խ-Հ-Հ-Հ-Հ-Հ- 1793ին : 1799ին կը յիշուին Բինեկեանցի մահանի Պիետրու ամիրայ Ալեքսանդրովիսի մէջ, ու իր որդիները՝ Պաշտամուար, Յովհաննէս, Խաչոստուր, որ տպագրել առած են Արքանցին Ալամար Գիրքը, Հիներուն բաւագոյն տաղաւագեալ քերթուածներէն :

Խուսիայի մէջ ալ՝ 1789ին ժնած էր Խաչոստուր Լազարեանց, Խուսիայի պետական խորհրդական, որ նուիրեց իր նախանձաց Հիմնած Ապարական հեմարտանին մէջ :

1. Պարտապատումէն ու աւանդութիւն :

ծարանակ գումարներ. վախճանեցաւ քարութ ժերու թհամբ 1871ին Բնեղերսպուրկի մէջ:

1790ին Մատրասի մէջ կը փայլէին կարգ մը չայ մէծ տուներ, որոնց մէջ էր նաև Շահամիր Ա. Շահամիրին, որ տպել տուած է Աղեքոսնդր Մակեղօնացիի պատմութիւնը: Այդ միջոցին դարձեալ նշանաւոր է Մանուկ պէտ Խուռանսիցի, որ փայլած է արտարայ կարգի թեարկութիւններում:

1799ին առաջնակարգ հայեր էին՝ ի Պալիս՝ Ազնաւորեան Գաստրար, Տաղէսեան Յագհաններ, Լիմնանեան Յագհաններ և Յիւլլապեան Յակոր աղաները:

1800ին կը յիշատակուի Պարիմացի Աղայեկէան Խաղացի Գէորգ Ժարգման թուամի գեսպանատունին, որ աշխատեցաւ կաթողիկոս բնորհէ տալ Յագսէփ Խաղիսկու պատմութեանը: Կայն ժուականներուն յիշուած էն ի Գանձակ Արուուցի Տայբենեանը, որոնց սերունդը բնորհեցաւ 1842էն ասդին ի Տփիսիս կը համարուին Օձնեցի Յագհան իմաստաէրին տումէն: Այս սերունդին վերջին նշանաւոր անդամն եղած է Ստեփանոս Տայբենեանը:

1780էն մինչեւ 1825 կը յիշուի նաև ժաղովրդասէր մահուսի Արրանամ ամիրան 1, որ տպել տալէ ետև:

1. Իրը հայրակամ և հանրակամ ալ պարագայ մը՝ ներիմ մեզի մետաքրդիր ըմթերցողների յաւելու նոս, որ ակրնցի տպագրատէր այս ամիրային եղբայրն էր համի Երամ բարեսէր անձնաւորութիւնը՝ ճայր Երամիամ կարապեալ ու գէորգ Փէյրում, որ այս վերջինն ալ՝ էր ճայր բարձրապատի Արրանամ փաշային: Այս համի Երամ աղամ եւս կը բնակէր Սամաթիա՝ ատեմին նոչակաւոր կեդրոսը, և Մրմըր զատէ Յակորի (մեր նօր կուսէ պապն ու Մրմըր Տէր Արրանամ՝ Սամաթիայի վաղնջուց տագերէց և Աւետիր պատրիարքի մօտիկ ազգակամ աղօթամրմունջ «Մրմըր» քանանային թոռամ թոռը) մահւ գույումը Ղազարոսի հիան թաղին համերաշխ Երեսփոխամներն էին. երեքը միասին ընտանի մտերմութեամբ կը հաշուեմ որ 1816 Ա. գէորգի տօմին շարթում՝ երեքն ալ

իւ ժամանովը շատ գիրքեր՝ բացաւ ալ ի Պալիս Հասան փայտ խանը տպարան մը իրեն սեպհական ժամանակին մանուկանդ կրօնական ու պատմական գիրքերուն մեծ մասն եղած են այդ խոչըրադիր տպարանէն : Առոր հայրն է Թիերզեանց Սարտֆ հաճի (Ոհան աղան՝ միշտ ակընցի :

Ասոնցէ զատ կան նաև ու արասկիզորիկ՝ 1780—1810՝ դպրոցաշնչն Միրիմանեան Շնորհ ամիրաները, որ նը-պատաժ են Ա. Յարութիւն եկեղեցին քովի հիւան-դանոցին Հիմարկութեան (1795) : Փափազեան Ար-մէն ամիրան, հայր նշանաւոր Շանիկ յաղթանդամ ու յաղթադրամ ամիրային և Մուրաս ամիրայ Սուրէնեան :

Կեսարացի նախ կօշկակար ապա գրագէտ՝ Պաղասաւար Ա. գողիր յորչորչուած Պատուելիէն ետքը, որ Խմիւածինի-

մէյմէկ նոր զաւակի տէր պիտի ըլլան, ուստի, ուխտ կը գնիմ որ յղացուած երախաներուն երեքին ալ ամումն առ յիշատակ գէորգ դմելով՝ նուիրեն ամութ ճամրական ծառայութեան : Սակայն Ղա-յաթիայի անհանգարտ այն մտրդը, գույումնը զատէ Ղազարոսի որդին, յառաջադիմարանը երկու շա-բաթ առաջ կը ծմի, ու հայրն ալ՝ այս պատճառով կը յայտարարէ իր ըմկերթերուն թէ պիտի արէ իր ուխտը, քանի որ Աստուած կը կանխէ, տասն և մինչ օր առաջ տալու իրեն զաւակը ։ մկրտելով անհամբեց երախան այ՝ իրիւ Քրիստոսի արագ առաքքը՝ ամումը կը դմէ Քրիստոսաւոր, հոչակաւորն այն Ղազարոսին քրիստուուր էֆէմտին : Իսկ ճամի երամ աղայի և Մրմրը զատէ Յակորի ժա-մադէտ երախաները՝ միշտ ուխտեալ ժամուն, Ս-գէորգի շաբթուն, 1816ին աշխարհ զալով՝ կը մկրտ-տուին երկուրմ ալ գէորգ ամումով նոյն Վարագայ խաչի կիւրակէին — մին երամիան գէորգ գէյ սե-ղանաւորը, միւսն ճամգուցեալ (1873) հայրս՝ գէորգ Մրմրեան, երկուրմ ալ երրորդին քրիստոսաւուր էֆէմտիի մետ՝ կ'ըլլան այսպէս յորովայնէ ընտրեալ : Զայս այսպէս պատմած է ինձի ինք քրիստոսաւուր էֆէմտին աւամզարար :

Նին նույնակի մը ամէնէն ներհուն աշակերտն ու 1700էն մինչեւ 1738 Պոլիսի ամէնէն բազմահմուտ և բազմատան վարժապետն եղաւ՝ ձեռնկարութեամբ իր ժամանակականից ամիրաներուն և Գրատէր Յովհաննէս Լուլս և անոր ձեռնառուն Յակոբ Նալեան պատրիարքներուն, հետզետէ իրեւ լեզուագէտ ու գրագէտ դպիր և Թարգմանիչ՝ փայլեցաւ, Խարբերդցի Դուկաս լեզուագէտ վարդապետին հետ2. 1750էն 1812 անխոնջ աշխատող Պալաթցի Տէր Յովհաննէսնան Գէորգ պատուելին,

1. Հստ ծերութի Գարբիէլ Պատկանեամի (ծաղկաքաղաքութիւն Ներսէս Ե. Աշտարակեցի կաթողիկոսին, էջ 11-12) այս Պաղտասար դպիրը՝ Հոլով Յօվհաննէսի մահ Միիթար արքայի գրական հիդեղէն պահպանած էր ուղիղ հայիրէն լեզում, գրելով և տպելով շատ հիդիմուկութեամց ու սրբագրութեամց մետ՝ մահ երեք հատոր աշխարհարառ ու գրաբառ քերականութիւն, զոր, կըսէ Գ. Պատկանեամ, ծայրէ ծայր իւրացուցածէ Հ. Միքայէլ Զամշէամ՝ առանց յիշելու իր պատմութիւն մէջ գէթ անունը Պաղտասար Ա. Դպիրին։ Այս Վաղեմի դպիրին վարժարանին մէջ նախարակուեցան՝ Սիմէս կաթողիկոս, Բասենցի Յարութիւն վարդապետ, իմաստասէր Պետրոս վարդապետ Բերդումեամ, Թագուր վարժապետ (Ներսէս Ե. Աշտարակեցի կաթողիկոսին վարժապետը), Ազամալեամ, Ղարանցին, Բարսեղ Կեսարացին և Սամակ Բ. ամազին բուռածը՝ որ նակառակորդն էր Զաքարիա պատրիարքին Պոլիսի:

2. Այս Դուկաս վարդապետ լատինագէտը՝ շատ նշանաւոր է իրեւ Թարգմանիչ բազմավաստակութիւն Յարգմանած 20 մատորի չսփ իր ամէթ տեսակ մեկնութիւն Ս. Գրոց, որոնց մեծ մասը զեռ ժեռագիր կը մնայ Ազգ. մատեմադարանի ստորմակողմ դարանին մէջ և մէկ մասն ալ տպուածէ ի Վենետիկ և ի Պոլիս. Միիթարեամցւէ ու Տէրոյեամց պատուելիէն զատ՝ չիկայ այս անծին չափ թուղթ սեւցութող գրագէտ, որ կը գործէ եղեք ծախքովն ու յորդորելով Յակոբ Նալեանին:

տեղեակ գրականորէն ալ զից մեծ լեզուներու . (յունական, հրբայական, պարսկական, արաբական, լուսինական ու հայական) , որ ամիրաներուն չառ դլուխ ծռող մարդ ալ չէ եղեր, ու Պալաթի հրեշտակապետ եկեղեցին քավընտի մէկ սենեակն առանձնական բուսակեր ներանձնութեամբ մը՝ բանասիրեր է տարիներով, օժակով տառն և հինգ հատորի չափ հմտալից դրժերով (զլխաւորները՝ պարսկանայ բառարան, երրայականէ թարգմանութիւն մը Սաղմոսի, Աստուածաբանական հատորներ, Արաբերէն ձեռագիր քերականութիւնն մը պարզաբուժութիւն մը և այլն) տռնապին վարս բանասիրութիւնը, մինչ լինեատիկի Հ . Արսէն Բագրատունին զիտ աշխարհ իսկ չէր հկած . . . Պէջնան ապագրել տռած է այս անձին քանի մը գործերը, և միք շատ ուրեմբ պատահած ենք իր կողին ու կարեւոր ձեռագիրներուն: Առ ալ իր ժամանակի դրազէներուն ամիրան է եղեր, որ Պալաթի ըլլալուն համար՝ կը ստորագրէ եղեր Գեղրէ Դուք Պ-լ-Շ-ա- : Գեղրդ գողիրին աջէն ձախէն զոյզ կը լնիտանան՝ Մելքիսէդ զպիր և Հ-Ք-Ե-Շ իմաստասէր բառ աֆն՝ հաւանաբար հայ-հռում, որ թարդմանած է՝ ի սէջ ոլլոց յունականէն Հ-Հ-Ե-Շ լուսում (Հեռագիր) կարեւոր զիրը մը, և Սարդիս զպիր Յովհաննէնան՝ որ դրած է և, պոլիսի վրայ հետաքրքրական տեղագրութիւն Բիոզանէն մինչև իր օրերը պատմական ակնարկներով, որուն ոչը կոկին և լեզուն պարզ եփուն դրաբառ մըն է . Պալաթի այս իմաստաներուն թիւ կունքն էին Պաղէզ Արթին ու Հովուեանց Մարտիրոս Բոռն Ապուչիսցին արդիւնաւոր հօնայ Յարութիւնի * : Իրենց յաջորդեցին այս դարբաւ Գրիգոր Փեշտըմալճան և Զամուրճան, որ ապա (1857ին) Տէրոյենց կոչուեցաւ:

Պատմական է նաև 18րու դարին վերջերն Ակընցի Զօփենց մահաւորի Անտօն ամիրան, որ Երուսաղէմ դացած էր մեծ վեզիրին հետ և Անձն Նաբոլէսնի Առորիական արշաւանքներուն առեն Պազեստինի տե-

* Զելուագիրը Վ-՛-Շ- Հ-Ե-Շ Սամուէլ Բաֆֆիիլ
էջ 1 և 92:

Դաշտիներէն հացերուն և Արռւսաղեմի վանքերուն կրած
վիշտերը թեթեւցունելու համար՝ Պետրոս Արռւսաղեմի
Պատրիարքին խնդիրբազ միջնորդ եղաւ աեզւոյն մեծ
թէետինին և Յակովերեանց Միաբանութեան։ Զօֆին-
ցի հետ կը յիշուին նաև Մատէնի Ստեփան և իր ըն-
կերը Փիլիպպոս ամիրաները։

Զ.

Ամիրաներուն ժագումն՝ իրենց նշանաւոր պատրիարք-
ներովն ու կցորդ պրազէտներովն և դպիրներով՝ կը
հասնի այս տարրամ պիտերուն հետ մինչեւ 1800 մուս-
կանն, մինչ իրենց կը ոկտին առնուլ առելի դործօն ա-
ւելի վառ դիրք մը անձնական ու հանրական կամ, ը-
սենք, այսպէս կերեւին ժամանակի մերձաւորութեամբ։

Տօրդ դարու ամիրաներն ընդհանրապէս առանց ա-
կան պարզ մարդիկ եղած ըլլալ կը թռւին։ յիշաւառ-
կարունեներն ու առանցութիւնն և առնմին նուհապեա-
կան պիհակն ալ կը ցուցընեն՝ որ անոնց մէջ պակա-
շեն եղեր դպրոցատէր ու եկեղեցատէր մարդիկ։ ընդ-
հանրապէս մահակար են եղեր անոնք, ընդհանրապէս
բարեհույի ու երկիրակած (pieux) թէսլէս անուսում
թէսլէտ ըստ ամենայնի անոն ալ, այլ խորագէտ և
ուսովն իրենց դործին և առնմին՝ ըրջավայրին ներած ու
ներդործած արեւելեան համեմատութեամբը։ իրենց
քննականթեան աեղերն են եղեր առ հասարակ՝ Ակիւտար-
Որդաղիւղ, Հասպիւղ, մերթ Ասմաթիս, Պալաթ,
Գումը Գարու կամ Լէնի Գարու և ուր որ նշանաւոր
եկեղեցին մը կամ հայ քաղմութիւն մը կը գտնուի։

Դարուն ուրեմն այսպէս ներկայ դարուն սկիզբը՝ Հար-
ստագետն, արհեստագետ, մանաւանդ սեղանաւոր
ամիրաներուն՝ ընդհանրապէս ակընցի կառնեն որոշ ուղ-
ղութիւնն և կը չողան յառաւել վայլով՝ մանաւանդ եր-
շանելայիշատակ Առութան Մահմետ Բ.Ի. և Առութան
Աղութա-Մեհմետ օրերուն։

Անոնք ալ կը սկըսին Տէրութեան և Բուշխանիրու Հետ ընել մեծ գործառնութիւններ՝ հազորդակցութեանց, զիւտերու, չոգենաւներու տակաւ յառաջարդիմոր դիւրութեանց արագութեան չափով՝ արտադ արաւ կրկնու պատկերով իրենց ազդեցութիւնը դիմութիւնն և նարբառաթիւնը արեւմտեան պատաժարներու և ոներու նախական արգա չփուրը կը սկըսի իրենց որդիներուն ձեռքքավ, և արեւելեանէ ու արեւմտեանէ խառնուրդ միջին կենցագ մը, արուեստպիտութիւն մը, կառավարելու և կառավարուելու տարագ մը յատուկ՝ մարմին կ'առանէ հետզհետէ, որուն բաւական ալ կ'ընդգիւմնան հիմերէն մեացուժ ամիրաներն և որուն մեծապէս կը նպաստեն Անենտիկի կիրթ վերապատուելիներն ու Պարիսի Հռոմէական հայերուն երեւելիները։ Ասոնցէ բաւական զայ՝ Զատեանց Տռնը՝ կը հանցուի իրրեւ Ասուղապես Տէրութեան ու Պարանցն իրրեւ Հարաւարապես արբանի, առաջինն հարիւր քառասունի մօս, իսկ^{*} երկրորդն երկու հարիւրէ աւելի տարրուան ընտանիք մը, որուն յայն ժաման ներկայացուցիչն էր Գրիգոր ամիրայ Պալեան, բարի ու ուղարկութիւն մեծ ամիրաներէն մին եղած է այս Պապա Գրիգոր ամիրան Պալեան, որ իր նահանգիտուկան պարզ մարդասիրութեամբն և ուսումնաւէր Հնարագիտութեամբը սիրելի եղած էր թէ Օսմանեան վեհապետին աւագանիին թէ հայ պատրիարքներուն մեծերուն և ժողովուրդին։ Իր Հարաւարապետական ձեռնկալուն եղած է իր հայրը Մակար Խալֆան, ինչպէս ինը ալ շատերուն, մահաւանդ Պաղեղ Արթինին ձեռքէն բռնած է և ներկայացուցած է զայն Օսմանեան վեհապետին՝ ի-

* Պալեանց Մահիանաւմ է Գարամամի Պիլէմ գիւղէմ Պալի խալֆա՝ 1682ին Գոլիս եկած, որ ապա Բագերդէմ սերումդ ունեցած է Գրիգոր Խալֆան, ինը մեռած է 1725ին, իր որդիմ է Միթաս Խալֆայ՝ մեռեալ 1730ին, ամոր որդիմ Մակար Խալֆա՝ գործումնայ և մամթարեղ մարտարապետութիւն որ՝ ի մէջ այլոց շիմած է Նուրի օսմանինէ մզկիթը։ ասոր որդիմ է պապա Գրիգոր Խալֆան։

ըրեւ. Հաւասարիմ ու հանճարեղ խորհրդական մարդ
մը, երբ Սուլիման Մահմետ ի խնդիր էր այցոլիսի
անձնաւորութեան մը: Իրեւ արքունի հարաւարապետ՝
մեծ էր իր անունն և զործը (Օսմանեան մայրաքաղաքին
մէջ, և իր զործաւորներն ու երկրորդ ականդերը լիդեւն
կը կազմէին, որոնց կը մարդասիրէր ու կը կենակցէր
ալ մասերմաքար՝ առանց նուաստանեալու:)

Իր առանձն ալ միշտ հիւրասիրութեամբ կուարժ հիւրասիրութեամբ
կը պատառէին ժամանեակին մարդիկը՝ աշխարհական, գրադէս ու արուեհասազէս, ինչպէս այս
բաց հիւրասիրութեան առաջ ցոյց առաւ նաև հարաւարագետականներուն համարուկալ գրապետն Օսմանն (Եշազը): Պայտու աղան:

Գրիգոր ամիրոյ Պայտեանի շինուածապետութեամբ
կառուցուած են: Արայ-Պուռանուի հին պարագը: Տու-
մագրունէին ու Զրագրանի ոյց մու պարաւներուն նախուր:
վայստաշէն պարաւները Պէլէրուէյիի հին վայստաշէն:
Պալատը Պէլէրուատի Պէնսուերը, նաև Անդիմիլէ (Նայտոր
վայստաշի) ընդարձակ զօրանոցն և ուրիշ զօրանոցներ ու
հավանացներ, որոնց մէկ քանին կը կենան զես, Պո-
լիսի լանելըն քէսչիւն ու թոփ հանէի բարձրագմբէլ
մզկիմբը: Խներ է պայտասացունոցը Պայտեանց անունին և
անունց մէջ եղած է առաջին ամիրուն, որ ձայն ունեցած է
պատրիարքական ու առնմային դ որժերու ալ մէջ, որ
ժրացած է ջերմեան գարար և պաշտպան կեցած է խոդ-
հերու, վանքերու և վարդապետներու: Անդամ մըն ալ
սիսալ հասկրցութեամբ մը տարագիր ալ զացած է
Տարսուն և Ակսուրիս ու անգէն ընտիր ապուխտի մը
ջնորնի: զոր Պայտէզ բարեխոսաւարար ընծայած էր
Անդ: Սուլիման Մահմետ ի դիմաց Պայտեան Գրի-
գորի, պատասխ է կարճ առենէն ու Եղիս Էպիսոկոպոսի
հետ Պայտիս զարձած:

Գրիգոր ամիրուն հաստատած էր իր քնակութիւնն
Սկիւտար Պիւլազիւլ Տէրէյի բլուրին ուռաջին սարահար-
թին վրայ, որ էլերեւի այժմիկ ենազարհան կիսաւեր
սասին և որ նախ իր ջնորնիւն առած է Պէլղի-լ-դէէն
անունը. վասն զի ամիրան սիրահար ըլլալով սոխակի

իր թնակովնեան ստորեւ հովիար զհանգած է եղեր արտահանաքար երամ մը դեղպեղող սոխակներու և իր ձերովնեան որերուն կերթայ ժամերով մտիկ կ'ընէ եղեր Պատաճառով մը դոզ ելնելով կաթուածահար վախճանած է 1825ին:

Բարեհամբոյր և աղքատասէր ալ մարդ՝ շատ կիւրակէ իր Պաղլար Պաշըյի ընդարձակ ոյդիին մէջ խնջոյք կու այց եղեր իր ստորակարդ բանւարներուն և անոնց պետերուն՝ Հաշակցութեամբ և զուարթ բարեկամութեամբ սփոփերով զանոնիք Ժամանակին չոչ և հոփ հայերը, Առյն ինք Վազէզ անզամ, շատ բան կը պարախն Պալեան Գրիգորի, 19րդ դարին սկիզբի տառջին ամիրային: Խնք հիմք դրած է այն համբաւին ու Հարուստա ազնուականութեան, որ ապա պարծանքն եղան իր որդիներուն և հարտարարուեաս թոռներուն: Իր մէծ թոռը՝ Նիկողոս պէտ Պալեան՝ իր թնաւորութեանն ու բարբին մանրանկար վերեկենցազում մըն է եղեր, կ'ընէն: Վերեկենցազում մը՝ վարդի Նման վազորդոյնի մը շափ նշողիւով . . . Ենած էր 1825ին. շինոս է Տուման-պահճէյի Ուերային Կոյսկապ Տիգան խանէն: Քանի մը Գեղեցիկ քէոշկեր, Պալիսի նոր Լանկըներէօշիւու ու լայնատարր Վալասիա Ուերային:

Գրիգոր ամիրայի անմիջապէս յաջորդած է իր զեռ շատ երիտասարդ որդին Կարապետ Խալֆոյ, երկիւղած ամիրան:

19րդ Գարին սկիզբները կ'ըսկուին անուն Հանել՝ ի Առաւանոյն՝ Թաւամամշեանը, Արծրունեանը, Խէրուինեանը, Թայյիրեանը ու Մանդինեանը^{*}, ինչպէս վերջերը Մանյաշեանը ևոյլը: Առարախիւնի մէջ ալ երեւի են նշանաւոր վաճառական ազայ Դանեիւ Արդզունան, որուն հարսառութեանը կը հանէր 7 միլիոնի: Առոր որդիներն ու Գրիգոր և Մկրտիչ՝ նշանաւոր եղան իրենց բարեկործութիւններովն և հարսառութեամբ: Առյն քաղաքէն անուանի էին նաև Գարրին Ազաշանեանց և Զանօնի Ստեփանեանց: Առարախիւնին է նաև պարս Աղապապեանց որ կառուցած էր դպրոց մըն ալ և իր

* Ճամապարհորդութիւն Սարգսի Սամաննեցւոյ Հալալիանց. Մասմ թ. էջ 56-75

ժախրավը կ'ուստենէին հոն 12 աշակերտ՝ վարժապետութեամբ պղլսեցի Սերբէ Պատկանեանիք Հռչակուած է նուև ջուղայեցի աղայ Յօնանչան մըն ալ:

Գրիգոր Խալֆայի ժամանակակից հռչակական հայերուան մեծատուններէն հինգ վեց ընտանիք ալ կանուանին մերթ ամիրույ և ընդ հանրապէս շլէզի կամ հռհա, որոնք հետզնեաէ, մանաւանդ Ազրիանուազրւեցի Պազոս պատրիարքի օրերը, Լուսաւորչականներու մերձիկ դորժակցութեան մը միտոնեները կիրականացուաննեն:

Օրինակի համար Գրիգոր Զէլէզի Տիւզեան 1. Կանեցի Մատթէոս Զէլէզի մատանի Աստուածաւորեան, Թօւնկըր զատէ Յակոր, Տիւզ-Յակոր Զէլէզի՛ սրանէր ու հանձարեղ աղնուական մը. Վենետիկի Միսիիարեանց մարդը՝ որ տպել առած է Հ. Արսէն Բադրատունիի քանի մը երկերը. Մկրտիչ Զէլէզի, Գրիգոր զատէ Անտոն և Զէմպէրէկէի օղու Անտոն են որ վերոյիշեալ Պազոս պատրիարքի գումարած առաւածաւանական ժաղովին ներկայ դանուած են, իրենց քանի մը վարդապետներուն հետ, հռոմէական հայերուն կողմէն առ հասարակ իսկ լուսաւորչականներու կողմէն իրեւ պատուիրակ ներկայ եղած են զլիսաւորապէս Աղնաւորեան կարագետ ամիրոյ, Յովհաննէս ամիրոյ Արիստակէսեան, Մահանի Յովհաննէս Զէլէզի, Մահանի Յակոր ամիրոյ Խամբիկեան, Գրիգոր ամիրոյ Պալետոն, Մկրտիչ Ամիրոյ Արփիարեան, աղոյ Պազոս Մարգարեան, Հանիկ ամիրոյ, Մահանի Պազոս Աէլկէտեան, Յակոր Մանունեան, Մահանի Աւաստածաւոր Պօնչէլիիւեան, Յարութիւն աղայ Նորատունկեան, Մկրտիչ Աշուան, Մահանի Յարութիւն Բինկեանցիք, Մարտիրոս Սաղայեան, Բարունակ ամիրոյ, Շնորհքեան Մանուէլ, Մահանի աղայ քէրէստէիք (հոյրն Յակորիկ աղայ Մանուէլեանի, որ անօրէնն էր Ճեմարտանի և զրադէսու Տէրոյենցի խումբին ալ թիկնակիցն էր)

1. Տիւզեաններմ իրրի հիմ ուկերչապետմեր ու վաղեմի վարիչներ փողերամոցիմ եղած հՅ Յահազէ Արթիմի պաշտպան վարպետմերը :

Մինաս դարպահնեցի (մեր մար կուսէ պազը). Յարութիւն Զէլէպի կիւլապեան, Անդրէսս Զէլէպի և այլ բազմաթիւ արհետապեաներ:

Գործոյս համեմատութիւնը չներեր յիշեալ ամիրանիրուն և ամիրապեաներուն վրայ զատ զատ տեղեկագրել, մանաւանդ որ լիակատար տեղեկութիւններ կը պատկանին մեզի յաւիտենապէս, կամ զի անոնց սերունդներուն պատմածներն այ՝ մեծ մասով՝ չենք կը բնար արձանագրութեան ո՛ը չափ պատերական համարել: Ուստի կը շատանեանց չեցանելով միայն հու' թէ ժամանակին ազդեցիկ ձայն և հնչուն զրոյան ունեցողներն ասոնց են ըստ Հանրապէս, որոնց մէջ կան մինչեւ մշրանքիւր տարրան գերլաւառաններ, որինակի հասար կէլկէլեաններն ու Առայեանները:

Է.

Այս ասուսածարանական Երեշ խումբէն քիչ մը հարը կը հասնին՝ իրրեւ վերջին որցակն ամիրաներուն՝ Պալսեցի Ղազէ Արթին Հուչակաւոր ամիրան, Պալեան կարապես Ամիրան, Տագիաննէս Պէյն ու Արքիւրեան Յոգհաննէս ազան կամ ամիրան, որ քարի և փայտի վրայ քանդակելու եւրապեան գեղարուեամբ մացուց հայերուն մէջ ու զիստառ աստարոցն եղաւ Ակիւտարի հին ճեմարանին՝ մանաւանդ իր խոկ զրամովն ի հետեւ Միսար և Շանիկ ամիրաներուն՝ որ շիտենը ինչ պատճառով, ուխտած էին կըսուի՝ ախուրի վերածել այդ հոգեառուն փարախը մաւսաներուն: Դաեւ երկանեան Յարութիւն և Փիշմի ամիրաները՝ Ղազէզի հանրական գործակից, Յոգհաննէս ամիրայ Ազնաւորեան, հաճի Մարտիրոս Պաղատասարեան, Մազուսա Սարիմեան, Պաղտասար Պասպարեան, Մահստեսի Յարութիւն Զէլէպի կէլէլեան (մեծ հայրը Ասեմ, տարթ խորասաննեան էֆ-ի): Յոգհաննէս Բինկեանեան, որոնց մէկ քանին էին հիւնեղանոցը շինողներէն ու վա-

բողներէն 4. Բարունակ ամիրայ, Միսաք ամիրայ, Տառեան Պաղոս Պէջ և Մկրտիչ ամիրայ ձեզայիրցի 2 պաշտօպանն Զառպիւզցիներուն և Շահնազարեան կարսպես վարդապետն։ Տեղն է հոս նահա յիշելու Պետրոս ամիրայ Եռուսուֆեանը (ծ. 1780 մ. 1846). Պաղոս Պէջ Եռուսուֆ և, բառական ետքը, Նուպար վաշա թագուոր վաշա Նմիւռնացի Հաջերը, որ մեծ մասով Եղիպատրկան վաս դառին տակ շինեցին իրենց բարդու ու վառքն և կապեցին իրենց արամանաւեկուտ զատին։

Այս այս հանրագիծ ակնարկութիւններով և տիտղոսներով՝ կը հասնի մինչեւ 1855 թուրքահայերուն ամիրայութիւնը, վաշայութիւնը և պէջութիւնը, մահամեդ ամիրայութիւնն իրրեւ շիշտեալ զրուտանուն (titre) մը ժաղովրդական՝ ի վախարթնութիւն կարդ մը անձնական կամ ժամանական բարեմատնութեանց, աւագութեանց, բարեկայանիկ ու որժերու, նուիրատութեանց, եկեղեցաշինութեանց և զուն ուրեք ալ զիսութեանց կամ հեղինակութեանց։

Երենց վրայ աւելի ներբռոցեալ ձանօթնութիւններ առնել վավառուզը կը ընայ զիմել (Օթադադիւշի), Բներայի, Ակիւտարի ու Պալրզըլըլի հին տառանազիրներուն, որ մեծ մասով Եղեկեան Յուքնանէսի կամ Փեշտրմարձնանի՝ գարու ակիզրի ամիրաներուն փիլիսոփային՝ զրիշերէն ելած են. անոնցմէ մաս մը օրինակուած ալ է Պալտմիւսի Ազգ։ Մատնազարանին Գրտ դարակին

1. Տես Պատմութիւն Ազգ։ Հիւանդամոցին, թիւզամդ Ձէշիամի։

2. Ասոր վրայ՝ քիչ մը վարմ աւելի բնդարձակ զրած եմք։

3. Զմիւլմացիմերում մէջ Պ. Մուրաս Յարութիւնամն ալ երեկելի է, որ կը բնակէր նրուանդէմի մէջ և բարեկամ էր Ս. Յակոբայ վանքին և միշտ կօգնէր ամոր իր խորմրդում և ազդեցութիւնը, մաթաւանդ երբ նուսուփեամ Պողոս Պէջի շնորհին Սարտեմիայի ու Նավուիի նիւպատութիւն նամեկուց նոխացութէ պէտութեամբ։ Իմք կտակած է նրուանդէմի վաճքին բաւական կալուած։

մէջ՝ ժամանեակակից ձեռապիրի մը վերջերը։ Խակ մենք՝
ըստ մեր հախազիծին՝ քանի մը անաշտու պատճեռու-
թեանը թիւններուն և հակիրէ բանաբննականով մը՝ վա-
կենք ոյս վերջնթիւր մասն ալ այդ ամիրայական դր-
սին։

(Օտանեան պետութեան և ընդգրադակածուալ երկի-
րին փառաւորութեանց մէջ փառաւորուած, հարաւա-
զած, առաջաւարած և ընդարձակուած ոյս ամիրաներուն
մէծ մասը՝ կը բնակէք Պոլլիսի նախայիշուած գեղա-
զիստոկ արաւարձանները, բայցնա (մօսեցուր) արած կ-
պետիններու վրայ, բազմայարկ ու բազմասարան ապա-
ռանցներու մէջ՝ խուզուած դիմքուած և հաճանչուորուած
առաջպետական խնդոյցներուն, շուշիներով և խորդարկու-
թիւններով՝ քիչերն անոնց մէ կազմելով անստիւտ բա-
ցառութիւն մը։ Այդ բարերաստիք ամիրաներն ունեին
ամէնահարկաւորապէս՝ իրենց հետեւոր ազաները, ո-
մանը իրենց կանանին, իրենց մանկաւիկները, իրենց
մասնաւոր անեներն ու անկառապեանները, իրենց՝ հետեւ-
նին ու հայկառակեներն (որոնք խորդայից պատճառեիր
կը լլաւ մեծասուններու արաւանց հաճոյցներուն և կա-
րելէք անկառապեանն), և կարդ մը նախաւասնութեանց
հետ՝ իրենց արաւակարդ մոլութիւններն իրենց նախա-
պաշտութեան ու յոսի ակարութիւնները, որ բաւե
պատճառներն ալ եղած են իրենց կորժանումին. և այդ
կորժանումին առաջն հիմնապէս առնել՝ անկարացած
է ժամանեակին բարձրաստիան կղերին մէծ մասին փա-
ռախրաւթիւնն և հաճոյակցութիւնը։ Կային այդ ամի-
րաներուն մէջ՝ առէններ, ամրարաւաւններ, մոլութ-
եներ ու մանւանդ անիսութեաններ. կային դիմաւիկներ,
համեստներ, ջերմեանն ներ ու խորագէտներ ալ։ Եւ
այս երկու անեսակը՝ նուազեցաւ միայնուկի կամ անեց
որոշեալ առեն մը՝ իրեն ոյս յառաւթեանց նուազու-
թեան կամ ամրութեան յառաւթեան կամ լուսաւորու-
թեան համեմատ։

Պատմաբար և քննաբար ալ փիլիսոփայելով հին ոյս
ամիրաներուն վրայ՝ կը գտնենք՝ որ անոնք կատարած

1. Միայն Պալեամք միլիոն մը կանգում նող ու-
մէին՝ հարհւանցի մը նաշունլով։

աւելի ընթացակից ըլլալով մայրաքաղաքին միջին արհեստառներուն և տոկուն քանուռներուն պորժերուն՝ աւելած են աւելի տոկուն ամրաթեամբ, աւելի միջին հաշուեղիսութիւնուր մը։ Անոնցէ ումանց ամբարայութիւնն ալ՝ իրրեւ մօտէն ծառայողներու արբուծականին՝ ունեցած է միւս կողմէն աւելի ավելուական աւելի բարեսէր ու այլախնդիր չուք մը, որով և իրենց աղդեցաթիւնն հանրային գործերու մէջ վայելած է աւելի ժողովրդականութիւն և աւելի ուշը։ Ասոր համար է որ Պաշեան Գրիգոր ու Տատեան ամբարաները՝ վայելած են ինչ ամբարայի բարայական ոյժ, և ինը՝ Պապա Գրիգոր ամբարան՝ Պապէղի Ճեռքէն բանողը, զատուած ու հանցըուած է Վարպետ (sage) ամբարայ յորդորչուանով, ինչպէս կը կոչուէր նոյն ինը Մետարս ամբարան ալ։

Այս վերջիններուն համբայը իրախուսաներովն և գործակցութեամբ, մանաւանդ չի՞ անդացիս թիւն և հարադէս մատացիութեան իրաւունքներով, Պայիսի զլխաւոր էսենտիներն ու արհեստագէտներն ալ՝ ուրիշ սկզբան՝ կանոնաւորագէտ միշտուին եղած են հասարակային իրազութեանց, իրենց արհեստագէտներուն և Զարպնանչցի հառամ հայերուն միշտով, որ ունեցած են մերթ (1815—1840) ամբարներու հաւասար ոյժ մը՝ մանաւանդ իր ամենէն իրաւունքներն ու ելմատգէտները Պայիսի մէջ։ Անոնցէ ելած են նաև ուսումնական ուսումնասէր ու խորհրդական մարդիկ՝ սկսնալով թերզեանց Արանամ Չէլէպիէն, Ռեստենէն, Եղեկեանէն՝ մինչեւ Գրիգոր Աղաթան, Սերպիէն, Յակոբ կրտիկեան, Յովհաննէն Միւնէնտիսեան, Պետրոս Խորանաննեան, Յակոբ Տիգիմիւնան, Բարուակ և Սահմանակ և Սահմանական (ետքը Փառայ) պէյ Էֆէնտիները, որ նուի կըրցած են քանիցո միշտորդել խաղաղագէտ ամբարներուն և արհեստաւորներուն՝ խօսրով, խրատով։ Խորհուրդներով ու զրիչով, մինչեւ որ շադենաւային, հեռագրաւեան ու տպագրաւեան դիւրութիւններն եկան աւելի դիւրացունել բարձրամիաներուն անհաւանութիւնն և անհամոզելի անդիսութիւններն, ու բառնալ հաւասարի իրենց ու հասարակութեան միջև կոթողած ամբարտակեալ խամբը։ Այդ խորհրդական մարդիկ՝ կըրնանց ըսել՝ առանց հաւանելու իրենցմէ ումանց ծայրայիդ

ու զայրացկուս արմատականութեան՝ 1840էն մինչեւ 1860 կը ըցան. քաղաքակրթութեան վերոյիշեալ նիւթեական միջացներն յօդուս ՚ի կիր արկանելով, զօրացունել ամիրաներուն չափուզանցեալ գորութեան ու ձեռնմիւռութեանց հանդէս՝ ժողովուրդին բանիրուն մասնին ներդաշնակող ազգեցութիւններն իրաւացի, անշաւաս այդ շրջումին պահանջած ընտակուն վէճերու և կոփիններու ու հանելով տարօւկ բաժին մը հետաքրքրական:

Պոլիսի այդ բանիրուն էնեաֆն՝ որ ամէնէն յարմարն էր ամիրայութեան արմատացած ու պատուառուած գեղծութեաններն յանելու մարդիլու. ի վաղուց ունեցած է մեծ անուն՝ իրրեւ քաղաքացի, իրրեւ հարստագէտ ու բանիրաց խօսող. իրրեւ կրթող և մզող՝ արմուղ անառողուցին, իրրեւ մանուանդ բանակը ու կրթուուէր տարր մը, և իր մէջէն ելած են ամէն մասամբ մեծ մարդիկ, ամիրաններէն ու մէծ երրեմու: Այդ ընտիր էնեաֆին մէջ ամէնէն մեծ կշիռն ունեցած են՝ զէթ մինչեւ 1870՝ Պոլիսի ժամկադէտ քահանայորդիններէն ու վարժապետներէն զատ՝ սոկերիցներն ու զարձեալ՝ պարսկացի, զմիւնուցի, տիգրինցի, կեռարացի, պահարրացի վահառականներն ու պիտակուն զրագէտ պաշտեաններէն մասնեց՝ մեծ մասով Առաթիոյէն, Բնիքայէն, Հին Որմագիւղէն ու Հասպիւղէն. Գում-Գարուցէն և Ակիւտարէն զերազանցապէս հարտար խօսելու կշուելու և կրթելու մէջ:

Ասոնց ներգործութիւններովն էր՝ որ 1836ին 1 ամիւրաններէն ուսութեանսէրներն ու երկիւղածները՝ Պատրիարքարան հաւաքուելով, ի ժողով կը քազմին «Աղաւայ» Ստեփանոս Պատրիարքին Կախազահութեամբ՝

1. Ասկէ երկու տարի առաջ ձեռմարկած է ու շինած է Ս. Երուսաղէմի աթոռոյն փոխաթորդն Յովհաննէս Զմիւթացի վարդապետը՝ ապա պատրիարք Երուսաղէմի՝ Պոլիսի Երուսաղէմական փոխաթորդարանը՝ ակնարկութեամբ և նպաստով ալ Պեղմեան Յարութիւն Թիմիշ Միջայէլ և մանիկ ամիրամերում. այս շէմքն է որ կը կոչուի Ցում Երուսաղէմատում:

ու կորոշեն վիճել Ակիւտարի օրեւ Հեմարանը, որուն
ապա ոգիւռվ չափ հակառակեցան սեղանաւոր ակնցի-
ներէն նախ Միւսար ու ձանիկ և ապա ձեղայիցիցի
Մկրտիչ ամիրաները՝ լոկ հակառակէնու համար հար-
ատառապետականներուն, նահեւ առ առաւելի նախապա-
տութեան նախանձէ մը բնեուած:

1815էն միջեւ 1845 փայլող սեղանաւոր մեծ ու
փոքր ամիրաներու տիտղոսներուն և դասակարգութեան
վրայ կառնենք հոս հակիրճ ժամանթութիւններ և ու-
նուններ մը ձեռագիր այն տեսարակէն, որն հաճած է
ցոյց տալ մեզի հանդուցեալ վերջին ամիրացականի մը
ազնիւ որդին. և այս տեսարակն է որուն կակնարկենք
ու Աշուշ+ անունով մեր ստորինեան ժամանթութեանց
մէջ:

Այդ դասակարգերուն բաժանուրդ երեւելի անուն-
ները կը յիշատակենք հոս, որպէս զի տուած ըլլանց
արդի սերունդին՝ լի դադախար մը անոնց վրայ և ի-
րենց սերունդին ալ՝ յիշատակարան հայելացում ո՞յն
բրենց նախորդներուն, որոնց անունները պիտի կար-
ուուն հոս պատմօրէն՝ թերեւս առողջին անդամ ու պիտի
հրանին պատպասիրութեամբ մը, և յետամեացներն ալ
պիտի թերագրուին ի նախանձ լաւադ ոյն նախանութեան:

Շ.

Աղջանաւորներու այս դասակարգը՝ կը բաժեռնէր ե-
րեր տեսակի, որ իրենց մէջ կը բաժնուէին նոյնուն
երերի: Առաջին բաժանումն էր՝ Աշուշ, Լյուս-ու, Լյու-
սու-ու երկրորդ բաժանումը կամ ստորագամաննեննե
էր այսպէս՝ Աշուշ կը բաժնուէր երեր կարգի, և Ա-
Աշուշ, Բ-Աշուշ, Գ-Աշուշ, ինչպէս կըստորագամաննեննեն
նահեւ Լյուս-ու ու Լյուսու, և Ա- Բ- Գ- Լյուս-ու ու Ա-
Բ- Գ- Լյուսու:

Ի սկզբան Ա- Ալէտէն էրն Խիւտավէրտի ոզլու նա-
զարէթ ամիրայ, Բիշմիշ Միւսայէլ ամիրայ ակնցի՝ իր

Հարպիկութեանն համար այդպէս ինչըն (Եվհած) յոր-
շորջեալ, և այդ հարպիկութեամբ՝ փռան թէոքէն-հ-
ու-ը-ն-ն-ն-է ամիրայութեան բարձրացած. Ակէլէլեան
Մահանոր Զէլէզի, Երկանեան Յարութիւն ամիրայ¹,
Քիւրքէի Խանութ Պետրոս, Տափուտեան Յովուէփ, Թիրն-
կըրեան Յարութիւն² (այս չորսը կը յիշուին եաբերը):

Բ. Աւէայէն էին (Քամաւոտոյի ի հետ) Բարունակլ ա-
զոյ, Բինկեանցի Յովհաննէս աղայ, Պետրոս աղայ,
Դագար աղայ, Մարգար աղայ, Միստր աղայ և ման-
տեսի Մարտիրոս աղայ³:

Գ. Աւէայէն էին՝ Աղնաւորեան Յովհաննէս աղայ
Դագար աղայ, Տամատ Յովհան աղայ, Խորտուանը
Յովհաննէս աղայ, Ակւուէլեան Յարութիւն, Թոփիսա-
նելի Յարութիւն աղայ, Պազատար աղայ⁴, և այլն:

Խոկ՝ Ա. Խվառատէն էին Մարտու աղայ, Նիկոլ
աղայ (հայ Հռոմ), Փափազ ոզէու Խնուիր աղայ, Զէ-
րազլրեան Գրիգոր աղայ⁵, որ հմուտ էր տաճկական
չպրաւթեան:

Բ. Եվխառէն էին՝ Ճանիկ ամիրայ, Մովսէս և Յով-
հաննէս աղայ, Պոնչէկիւն Մահանոր Պաղտառար
և Մելքոն աղայ, Ճեղայերի Սարգիս աղայ {հայրը
Միլոհի ամիրային⁶, Մահանոր Երամ աղայ {հայրն

1. Ամիրայք, էջ 1:

2. > էջ 7:

3. > էջ 2:

4. > անդ և 9. Այս վերջինը թուի շի-
պում նրարարութիւն նկեղեցիին թերայի:

5. Ամիրայք, էջ 2 և 10:

6. 1851իմ Պոլիս նրատարակուած շնորհքով ամ-
սական ճանդէսէ մը կը ճամառուեմբ վերջին ա-
միրաներկթ այս ճռչակաւորին վրայ կենսագրական
ճիշտեւեալ տեղեկութիւնները՝ առանց երաշխաւո-
րելու պատմական սոտուզութիւնն այդ ծագումին,
որ կը թագայ ծածկալէս կրթրնած ըլլալ կուսակցա-
կան կամ ծեռմտուութեան պատճառներու, վասն զի
նոյն միջոցները ճեղայիրցիին ամէթէն փայլում ա-
տեան էր ու ինք մեծապէս կ'օգնէր գրողներուն, մա-

Ամիրաները:

Արամեանց), Եսրւամ աղայ, Մահմետ Սուլիմանեան
Յովհաննէս աղայ:

Գ. Խվառառէն Էին՝ Աշխան Պօղոս աղայ (մինչեւ
1880ը աղդային գործերուն կոռուս Փոքրիկ Ծերուկ
ար), Միապետն Յակոբն աղայ, Եսրէի աղայ (հայ-
նոսոմ):

Եւ Ա. Խանայ Էին՝ Բինկեանցին Խաջատուր աղայ,
Եղիսեան Մաթոս աղայ, Միւզահեան Պաղտամար
աղայ, Վանչեկիւեան Յավշան և Մարտիրոս աղայ,
Մահանեսի Սուալիի աղայ:

Տ. Խանայ Էին՝ Մաման Նիկողոս աղայ, Խաղբ-
ձեան Յովհաննէս աղայ, Տամաս Յովհան աղայ, Էսմէր-

Բաւանդ իր կողմի գրողներում դարձեալ նոյն միջոց-
ներն ալ երկու կուօակցութիւն սաստիկ զայրացած
էին իրարու ի հեմուկս՝ միմ Պալեանցն ու Տատեամցը
միւսը ծեղայիրցին և իր կցորդ սեղանաւորներունը:

— Մկրտիչ ամիրան կը կոչուի նզեր նաև Հո-
գուհանց, և այդ ազգատոննին ծագումը կը տա-
րուի շատ հիմ ժամանակներ՝ Այդ հիմ ազգատոն-
նին անունը մշտմչննաւորելու համար՝ իրարան-
շիւր տանուտէր ջամացեր է իր զաւակներէն մին
անուանել հովիւ, և այդ ազգարանութիւնն է որ
կը շարունակուէր երեք դարէ նետէ որդի ի նորէ՝
աղոնց նախանաւերէն գումեաթ կամ գինեաթ ա-
նունով մեծ մը՝ պատճառով մը կու զայ հաս-
տատուիլ Սերաստիա և անժառանգ ըլլալով՝ կը
յօժարի որդեգրել ազմուական ցեղէ մը Արծէկացի
որր պատանի մը՝ գուղամ կամ Ապուղամրի անում,
քամի մը տարիէն կամուսնացումէ զայն, և քիչ մը
հոտքը՝ Ա. Սուլթան Սելիմին պարսկաստան արշա-
ւելու ատեն՝ Պ. Գումեաթ կը քաշուի Ակնի երկիրը,
ուր քաղաքին մօտ տեղ մը կը հաստատէ բնա-
կութիւնը և այդ տեղին ալ անունը կը դմէ՝ իր որ-
դեգիրին անունովը՝ Ապուղամրի. այս այն գիւղն
է որ ժամանակէ մը հոտքն ու հիմայ ալ կը կոչուի
Ապուչիու. Պ. Գուղամի ծմած բոլոր զաւերները
անդէն իւանձարութիւնէ կը մեռնէն բաց ի վեր-

ողութ Պարու և Յովհաննես ազայ, Շիշմանեան Յակոբ
ազայ, Սամա ազայ, և այլն¹:

Ու Գ. Խառայէն Եին՝ որ կանուանուէին եղբայր,
Տաքէսեան Մկրտիչ, Պահնեպան ողու Գէորգ (ետքը՝
հաքը՝ ամիրայ) և Աւետիս եղբայր՝ ինսունիւնինզ-
ամեայ Կիրունի մը (Դեռ ոչ ՅՈՐՔապիւց). Մարկոս և
Լարապետ եղբայր, Խոճայ Զաքարիա, Ղուկաս եղբայր
և այլն². ... ասոնք բազմաթիւ Եին, և կը նատէին

չիմէմ որում ամունը դրին չովիր՝ ի յիշատակ չո-
վուեամց նիմ տոհմիմ.

Այս չովիւմ է երկրորդ Մախանաւը չովուեամց
զարմիմ, որում ութերորդ թոռն էր ծեզայիրեամ
այդ Մկրտիչ Ամիրամ՝ ըստ այսմ – Պուղամ ծնաւ
չովիւը, չովիւ ծմ. թորոսը, թորոս ծմ. չովիւր,
չովիւ ծմ. Սարգիսը, Սարգիս ծմ. թորոսը, թո-
րոս ծմ. Սարգիսը, Սարգիս ծմ. Յովհաննէս Ա-
միրամ՝ Մականուանեալ ծեզայիրի, Յովհաննէս Ա-
միրայ ծմ. վերջին Սարգիս Ամիրայ, որում որ-
դին էր, իմչպէս վերև գրած ենք, Մկրտիչ Ամի-
րա ծեզայիրի, մեծանոգի և Յաթնարեղ, այլ ամծ-
նահաւամ ու քիչ մը ամխոհիմ ալ իմչպէս կ'ըսեմ,
որով յիտին աղքատութեամ մէջ կմքեց իր վերջին
տարիները, և կտակեց յիտին աղքատութիւն մը
իր կողակիցին ու միւս մօտաւորմերում Բազմա-
թիւ երիտասարդներ իր օգնականութեամբը նւրո-
պայի մէջ կրթուցան, Հասգիւզի մէջ իր ծախքովը
մեծ վարժարան մը նիմմուեցաւ և շարունակեցաւ
քամի մը տարի, Մագսի մեծ գործառնութիւններն
ինք նեղինակարար ստանձնեց ու տնօրինեց, երկրա-
գործական գիւղարկմերու պաշտպան համդիսացաւ
Ծաւանամզիստին մէջ թոր կամուրջի մը շիմութեամ
զլուխ կեցաւ, իր առատաձեռնութիւնը և առթա-
ռաթը չափ չութէր կ'ըսեմ, որ վերջապէս զլխաւոր
պատմառներն եղան իր արագ նուազումին և ամ-
կումին:

1. Ամիրայք, էջ 4:

2. » » 5-6.

բայ հանրութեա պատմի Եւր-իսակ Ն. Եղիկը խուն, վկացրեցի
իսկ որոնց մէկ վերջերը մինչեւ առաջին Ալեսոյին քարձ-
բացոցներ ու ամերայ բառամֆեր անդամ կան:

Առաջ յաջերէն ամենաևկ որեւոր խունը մը՝ համար-
խուն թեամբ իրարու հետ և համանահան թեամբ պի-
տու թեամբ՝ հիմասծ էր ուրաքրեթ այն հակոյ ընկերու-
թիւնը անգամաւորակուն, որ երկու ժիւղի բանեաւելով
կը կաշուէր Անուալը և Շամելը ժամբանիւս։ Առա-
յինը կը անահենէր ու կը հաւաքէր իր զորժականար-
ներուն և հարիւրուտուր հասարացներուն ձեռքով Ա-
նուալը այն հարիւր, և երկրորդը՝ Կոյշապէս իր զորժա-
կանարներուն և հասարացներուն ձեռքով Բամելիի
հարիւր, այնպէս որ ամերոյ Տերութեան հարիւրն և
առարերը կը առաջին այդ ընկերութեան ձեռքով, որ
շատ ուժուամ Տերութեան ի հաջիւ այդ հարիւրուն
կանխատմանարներ ընելով՝ կը դերացանէր անոր պիտու-
թին առանձն հասաւորուկշուն թիւնն, և ինք ու լիով
կը շառէր՝ սորչով իր հաջիւր ու խոներ և լու պաշ-
առնեն թեան մը ձեռքով անահենէր իր ընդարձակ զոր-
ժը։ Իր փառաւոր սկիզբին ու կազմութեան հակառակ՝
այդ հարիւրաւոր ընկերութիւնն այ չեղցաւ ընդ երկար
զ իւմնեաւ, և հարիւրուրուտունը վհարացներու, և
այդն անձրանենուն թեան ու զեղծանեց երեսն։ Առավե-
ցաւ ընդ հայու և երժաւ, անցի առաջապ նեազ համէ հար-
իւրութեանց ու եւրասական մեժուանուն կազմուած պահ-
ք անհերու և հաջու եկացներու։

Այս է առասիկ զաւերական ցանկն ու զորժանան-
թիւնց անհանգը։ Ամերայ Աղայ ու Եղիկոյ անզանա-
ւորներուն, որուց մէջ՝ 1800էն մինչէր 1850-35 զոյա-
ցած էր ու կը առեւէր անհանգ մը զորժակցական հա-
մայնաշխատ թիւն։ Հանդ էսդ պիտու թեան Ելուրացունին և
միու թշ եւայշաներուն։ Երկնը առանց հետ միշտ կը կը-
քէին պայցմանաւոր թիւններ ու կը ընէին զրուժական
մէծ պիտուաներու թիւններ և առեւտուրներ։

Անէին իրենց քեանեան (նախա Երկանեան Յարու-
թիւն ամերուն, ևսը Շանէիկ ամերուն), իրենց արհե-
առաջեանեկան անհանգը, իրենց զորժականարները՝
ու բազ իրները, թիւն արկեացները, թիւն պարտու-
պիտներն և զպացները, նաև հարցարան քանդէաները

ու պատուելի ինքները : Ունենալու իրենց դիւզմագնութեանց .
ու խռասարութեանց , խրախնութեանց թեանց , հարանիրի և
յուղարկաւարութեանց յառաւելու եղանակներն ուղղեաց :
Ունենալու դարձեալ իրենց անորհական յառաւդումական
կամ յետազ բանական կուրտիրը , մասնելուազարձերը ,
ժամանեները , հազուելու շքուելու ամրագները , համբ-
ուայսնենակն ու սիրապեան վասփեւամուսթիւնները :
Ունենալու վերջապէս իրենց սիրած պատրիարքները՝ որի-
նակի համար ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ Պատրիարքը :
Չունաչեան Մատուցան և վորր ինչ Պէտրո Դաւիթո-
վիկոնեները , որ իրենց մէկ քանիին ձեռքավ կաթողի-
կոսացան յառարկաւերով մեծապատճեն հանդ էսներով ՏՐՓ-
խիս և Խաչիածին ունենալու հետ իրենց սեպհա-
կան ազնուապեսական քահանաներն ու սիրացանները :
ունենալու դեռ յառ բաները՝ իրենցի և միույն էլենց :

Աերանեսարծերն ոյս պատակարգին մէջ կը ցիշաւին
նաև քառականի մը Հայ-Հռոմանիներ , որպիսիներ շատ
կայիին Անուսույնի մէջ՝ մասնաւույ Ակնի շառաջ ու իւ-
ղերն ու մասերը , մնայի Եզր կաթողիկոսի առանձին
մասցած : Այս Հայ-Հռոմանիներին կայիին Ընթառանույի
կողմերն ու մինչեւ 1850թ և կան ու ունեն Պողի-
սի Հայ-Հռոմանիներուն մէջ ցիշելի և ամերապատճ-
ում էր՝ ոյս դարին սկիզբն Անուսույն Ազան կամ
Այիրան , երեւելի իր հորուսութեամբն ու ազդեցու-
թեամբ , որ Հայ լեզուի թարգմանել առաջ յանա-
կան լոկացին արարուզն թիւնները ! (իբր Հայ՝ ազ-

1. չետեւեալը՝ զուու է այս ԱՅԱՍՏԱՆ ամիրային
տպել տուած յումակրօս և Ռայալեզու մաշտոցին —

ՄԱԿԱՐԾ

Հատրնամիր Հաւոր Համբր Հանեսու ի միջ Մաշտոցին
յունաց որ կոչի

ԵՅՆՈՒ ՕՅՆՈՒ

Երբույ թարգմանեալ և որբազրեալ՝ աշխատամիրու-
թեամբ Անուսույն մէջ իրաւա վարժապետին յունաց
և պատելի Պրիզոր Պողի Փեշտր Բալէսեան .

գով, և յոյն կրօնօվով), ինչպէս տասնեւմբերորդ դարին ամբողջովին կատարած էր անձամբ ոյսովորի թարգմանութիւն մը՝ Հայ Հոռոմ կարսովին Խշոն, որով է կը զրէ Հ. Պահկառ Խնճիչնան ի Հաւառին Ասիա: Հայ-Հոռոմանութիւնն ալ այսպէս. ոզզին մէջ քանի մը Հարիւր և առելի հին առարիւներու առարտամ երեւայթ մըն էր՝ Խման ամիրայութեան, և արդ երկու քն ալ զրեթէ ոչ եւս են նմանաբազզ արար:

Ժ.

Ենչովէն ամենարկեցինք զերերն ալ այս ամիրաներէն բացառաբար դուրս կիցնային՝ նախ մեծ ամիրան Պաղէտ Արթին, որոն պատմութիւնն աղէկ գէշ՝ դրաւած է մասնակի ուեարակով մը, և Հռո զարձիս համեմատկան շնորհը շներեր երկայնաբանել իր վրայ. ապա Տիրզեան և Զարպհանէի միւս ջոշերը, վասազապիս Տառեանները, որոնց վրայիս կարծէ զրել ուստինին, Հարաւարապիս Պալեանները, որոնց վրայ՝ կուզէինց որ զրեր ազուականութիւն շառնեցող մարդ մը, Ալբակեան Յովհաննէս ամիրայ, նաև քանի մը Հացապիսներ, որոնց կարգէն էր՝ Էւորատունկեան Յակոբ. Գրիգոր, Սիմէն Հայրերուն վարպետը՝ Էքմէքչի Պաշի Արթին անունով, որոն խորանն (Հ-Լ-Ն-Ի-) էր այժման Պէր-

« Ճամփի և արդիամբ բարեպաշտօն և աստուածանէր Սառափ Անաստաս աղսյիմ, որ ի Սուրբ Դէռզայ վամից զիւղէն Ակնայ քաղաքիմ » :

Հրամամտու Տեառն Ազաթամզեղոսի Սրբազն արքալիսկոպոսի և տիեզերական Պատրիարքի Յունաց տպագրեալ յօրթագիւղ 1831. ՌՄՁ:

1. Այս այն Արթիմն է՝ որ ժամանթակիմ տասն, երկումերում մէջ ամէմէն աւելի պնդողն էր Առտուածատուր պատրիարքի Արամարելում վրայ-

պէրեանի գարժաբանն ի Ակիւտոր՝ իր քոլորի ընդարձակ հոգեբառվը : Եւ ասոնք եւս՝ ամիբայցարար կցորդ և համապատիւ էին վերիններէն ամէնէն չոչերուն . և առնեցին կարեւոր խնոցիրներու համար միտուին կը զումարու էին ի ժաղով՝ այսինքն՝ խնոցիրներու պատրիարքական վափախութեանց, եկեղեցին մատակարարական անօրէնութեանց, ոպրոցի և հիւտնոց անօցի շինութեանց և այլն : Ամիբաներուն և ամիբապատիւազաներուն թիւն ալ՝ Ըստանեան պետութեան վառուոր պաշտպանութեան ներքեւ՝ հետզհետէ անելով, և դրաւելով արգասաւոր ու նախանձելի վառուութիւն մը՝ հասած է մինչեւ 1840ի ժամանակները զրեթէ 200ի . որ կըրցած էին՝ ցայնվայր իրենց պարզ և անսլանց (inalienable) հարաբարմառնութեամբը՝ զիցել մէ ձարբաւութիւն . վկայ՝ իրենցմէ մինչեւ ոյսօր կանգուն մնացած քանի մը մեծ կառուցցաւածներն ու չ-լանչ-չըշ 1 . որ կը կենաւ Պոլիսի ամիբայցարնեկ արտարձաններուն մէջ, վկայ՝ գարձեալ՝ Անասուլուի և Պոլիսի եկեղեցիներուն, ոպրացներուն և վանքերուն իրենց նույրած այլիւ այլ յիշատակներն և ապազել տուած զիրքերն ու մշակել տուած հոգերն ու այզիները, թուղ այն ահազգին գումարներն ու զանարեղէնները, զորս վասնեցին անխնայաբար թէ իրենք թէ իրենց սկրունդներուն հուշը աւ անփորձ մասը : Ամիբայր տեսրա-

այնպէս որ՝ երբ օր մը դարձեալ կը ժխտէր պատրիարքին թէ ամպատճառ պիտի տաս մրաժարականդ, խստարարոյ պատրիարքն ալ շղիմանակով « Եկուր, զրեմ » կ'ըսէ, և թուղթն առմելով իրամ ալ կը զրէ, բայց մրաժարականէ աղիտաբեր բամ մը, ճացապետ Արթիմիս աքսորավիմիոր – զոր իմքն ճացապետը միտաբարար առմելով կը տանի առ ամէ է . Այսպէս՝ յամզուզմ Արթիմը, յամզէտու, իր իսկ աքսորումիմ լրատարը կ'ըլլայ :

1 Որոնց մին է նաև, գումզարուի պատրիարքարանիմ կից մեծ տախտաշէմ ապարամքը ճամիկ ամիբայիմ, որ վայելաբար վերածուեցաւ արդի պատրիարքութիւնն օրովը ըթղթամուր դիւանատումիւ

կին սեղանաւորներուն ցանկին մէջ՝ կ'երեւին նուեւ քանի մը հրեաներու անուններն ալ, և հրեաներն՝ իրրիւ բարդ պակից հայ ժողովուրդին (Սամանեան պիտույքեան մէջ՝ շատ ուրեք իւշասութեամբ մը դորժակից ալ եղած են անոնց գրամիւ և առեւսուրի մէջ՝ ուշ-բահ և շուրջ այն հրեաները:

Ամիրաներուն ժամանակակից ցըտեան անականենութիւն՝ սկսելով և Առասահաճանանց ցէն 2 — չուր-չուր, պիր-պիր-պիր, պիր-պիր-պիր, պիր-պիր-պիր, պիր-պիր-պիր, պիր-պիր-պիր, պիր-պիր-պիր, պիր-պիր-պիր, պիր-պիր-պիր, պիր-պիր-պիր, պիր-պիր-պիր:

Մաս մը այդ զերին սեղանաւոր ամիրաներէն 1859ին յատուկ գրամագլուխ մը զնելով (ինը թիւ և 49, 151, զուրուց) Խներայէն բերել կու առայ, Պարու Լըմուան վահանականին ձեռքով, խերի բիշ-բիշ անոնք նու մը, և կը սկսի բանեցածել զայց ժանաւանդ. Աեւ ծու վու նուահանգիւսները: Խաւը գերազարդուր կը վասա զի Առմենի տաջիւ, և որովհետեւ ապահովագրուած էր 12000 լիրային կարչ գատավարութենէ մը ետեւ.

1. 1865-70' մայրաքաղաքին նըրոպակամ Մամուլ սկսած էր աղէկ չխօսիլ սեղամաւոր մայերուն վրայ՝ ամշուշտ արեւմտեամ մախամծով մը, որպէս զի Բայերն իյթամ Տէրութեամ աչքէմ և գրամակամ գործերն ալ ուղղակի նըրոպացիներուն ձեռքը անցնին:

2. Օրմը՝ միամիտ Ղուկաս Նպիսկոպոս մը աղեր սակամ նամակ մը գրել տալու մամար առ մամիի ամիրամ կերթայ Փեշտըմալթեամ Գրիգոր պատուելիին, և կը խնդրէ որ այդ մամակը ինը շարադրէ՝ իր գեղեցիկ մայկաբանութեամբն և ամիրային ալ բացառիկ շքամում մը դմէ «ինչ կ'ու զիս որ դմեմ, կ'ըսէ պատուելիին, պիրճափառ զրեմ», չէ պատուելիի, աւելի մնծ ամում մը դիր, «Էյ զերափառ գրեմ», «չէ պատուելիի», «չէ լուսամամամչ ամիրայ գրէ»։ և պատուելիին ժպտելով մը կը մամամչագրէ «լուսամամամչը» լուսաշաւիդիմ նեղիմակ աղբատիկ և ամլոյս պատուելիին.

իրանեն փոխարէնը : Առոր նման ուրիշ հաւաքական մեծ ձեռնարկներ ըրած են, ինչպէս իրենցցմէ մէկ քանին՝ Շիրքէթի լայրիցէի ոկղընաւորական զործողութեանց ու հաստատութեանն իոկ բաժնեկից եղած են: Այս վերջիններէն եր նաև մեր Շեսիմճի հաճի Մկրտիչ Խալֆան՝ ծնած կեսարիայի հունական Մանհուսուն գիւղը, և Պոլիս գալուից չառ երիտասարդ հասակին՝ կրթուած հարստապես Գրիգոր, Կարապետ Խալֆաներուն և Ա. Քարելի Խաւալացի հարստարապետին ձեռքին տակ: Քիչ տաենի մէջ մեծ անուն շինած է՝ իրրեւ միակ Ռեպէնի Պոլիսի մէջ: Իր շինուածապետութեամբ շինուած են Պոլիսի մեծ Խըլշները և քանի մը Եկեղեցիներ: մինչեւ 100 տարի ապրեցաւ և կը վայելէր հայ և թուրք մեծերու յարգունքն: իր վրայ հակիրէ կենսապրական մը զբուցաւ Բիւզանդիոնի 925 և 926 թիւերուն մէջ 1899:

Առանց ուաշտօնապէս կոչուած ըլլալու ամիրայ՝ ամիրաներէն կը ընան սեպուիլ նաև: Տատեաններու աղջականացած Քափամանաւածան, բազմեղբայրները՝ վահառկան մանիթաթուրայի, մանիթաթուրային ոսկեղարուն: Պէյէր Օղու Յակոր աղայ՝ ձեռնկալուն Յ. և Ա. Խայեան եղբայրներուն, Գույումճը Մելքիսէդ աղայ՝ աղդ եցիկ և Գումզարույի եկեղեցպան մեծ մը, Քիւրքէի-Պաշինները, Եազըճի Պաշի Պազոս աղան, կետարացի Մանուկեաններն ու Կիւմիշճի Գառապար աղան, որ ոսկերիչներուն և դրամազէաններուն հարստագոյնն աշբագոյնը՝ վասն զի կանխիկապոյնը, ուստի և իմաստնագոյնն եղաւ: Կայ նաև Տոնիկ փոքրիկ ամիրայ մըն ալ՝ Գասպը փաշայի արդի եկեղեցին հողը գնողն և նուերու:

Այսպէս ահա՝ զլխաւոր անունները, հակիրէ անցեալն ու հանրական և անհատական զործառնութիւնները կը հանին մինչեւ հու (1860) այն նախնի մեծաստաններուն, որ անունները իրը 500-505 տարի, և, իրենց աւանդապահ առաւելութեանցն ու հարստութեանց կցորդուննեցան իրենց աւանդական պակասութիւնները, որոնց

ի հեռուկս կամէք յառաջնիմարար՝ Պոլիխի բանիքուն
արուեստագէտ դրազէտ ու առհասարակ միջակույին
դասին մէջ փորձ կարողութիւն մը քնիկ: Այդ միջին
տարրին ենթաւ ոյժն էր՝ որ ժամանակին յառաջացած
պահանջներուն, անցեալին չափազանցութեանց փոր-
ձառութեան, իմաստասի բներուն, Պատրիարքներուն և
բորբնեամբ կառավարութեան շնորհներուն և միջա-
մասութեանց հետ լծորդուեկով (սուկայն շատ արեւամտեան
և ընդօրինակեալ ձեւի մը վրայ) պարզեց, բացինց.
Դասակարգութեան մը լծեց հանրական զործերը՝ յան-
գելու համար ներզաշնակութեան մը, որուն ամիրանե-
րէն շատ քիչերը կրցան ըլլալ բաժանորդ և հանցի-
ամուսու. վասն զի իրենց անցեալ ազնուապեական
անշափոփիտութեան փոխարէն խազալիկ եղան երիտա-
սարդական ու կարի հասարակական անշափոփիտութեան
մը, բանիւ, դիրով, զործով:

Երենց՝ ամիրաներուն՝ կենցաղի ճիխ թատրէն իրը
խոպատ անհետանելուն բռն պատճառն ալ՝ իրենց էին:
Սեղանաւորներուն մեծ մասը ծագումով Ակնէն էր՝
բազկացած տղէտ այլ խորազէտ ու խորամանկ ալ
մարդոցմէ, որ կը բանեցանէին իրենց խելքը, իրենց
բան ու զործերէն զուրու, իրար քարընդունելու, նաև
վրէժինդրութեանց: Ամիրաներու անկումին մէջ մեծ
դերեր խաղացած են՝ չարաճճի սպրդողներու և փայ-
փայիչ շողոքորթողներու հետ՝ նախանձն ու քարոյական
անարժանութիւնները, զորուտղեղ կ'ըլլայ նշանակել հոս.
< Յս անոր հերը տանիծեմ, ես անոր հախէն տի-
գամ՝ շները՝ վերջնարաններն եղած են յաճախ երկու
ամիրաներու միուն անհրաժեշտ կործանումին միւսի
մը ձեռքով, և յատուկ մոլութիւններ մըն ալ՝ եղած
են պատճառ իրենց խոլ մախութներուն և տուժմային
վատահամբաւութեանց: Պոլիխի միջակային մազովուրզն
ալ՝ 60-65էն շատ առաջ կռահած էր այս ամէն:

Անոնց տոնմային քարձրամութեան ալ բաւական
չարակ կը մատուցանէր՝ Հանեւլիս-Շինաց, որ էր հին
ու աւանդական վարչապետութիւն մը թաղոյին ու ե-
կեղեցապատկան զործերու՝ ընտրուած միայն Պատ-
րիարքէն ու պատասխանառու միայն անոր՝ ըստ եր-
կուստեր հաճութեանց, գուն ուրեք ըստ իմաստուն հան-
րասիրութեան ու անփառասիրութեան:

Այս հինաւուրց միւթէվէլլիներէն զատ՝ կային եկեղեցպատճերը ալ, որ եկեղեցիին համեմատ կը բնային ըլլալ հէն մինչեւ 42: Բաց ի ասոնցմէ՝ ամէն մեծ եկեղեցի ուներ զպրոցի համար երեք, աղքատներու համար երեք և հիւանդանցի համար մի հոգաբարձու:

Եկեղեցպատճերու պաշտօնը եռամենայ էր, որմէ եռեւ նախորդ եկեղեցպատճերու և միւթէվէլլիի փոխանորդին հետ՝ հոգաբարձուներու, թաղին քարոզիչին, Աւաղերէցին ու աթոռակալին մասնակցութեամբ ժողով ընկլով կը պատրաստէին ցուցակ մը եկեղեցպան ընտրելիներու, կրկին թիւով՝ հոգաբարձուներէն և դուրսէն ուրիշ արժանաւոր մարզոցմէ: Միւթէվէլլիի փոխանորդը կը մատուցանէր ընտրեալներու այդ կրկնապատիկ անուանացանկը միւթէվէլլիին, որ ինքնի շնորհարար նշանակելով նոր եկեղեցպատճերն՝ հաստատել կու տար անոնք կոնդակելով Պատրիարքին, նոյնպէս զարձեալ միւթէվէլլին նախորդ եկեղեցպաններէն համար միւ առնելով՝ կը մատուցանէր Պատրիարքին:

Գալով Հ-Շ-Ե-Վ-Ե-Լ-Ի-Ի-Ն, այդ անունն ունին Մահմետական Շերի-Շահ Տիրոջ ու մատակարարի գաղափարներն հաւատարապէս: Վ-Շ-Շ- եղած սաւցուածքներն ու եկամտաները տնտեսելու և մատակարարելու համար՝ կառակարարին կարգած մատակարարը կանուանի Հ-Շ-Ե-Լ-Ի-:

Հայերու եկեղեցպատճեան գործերը, կալուածները՝ կառակները և այլն, մատակարարելու գործն ալ՝ այդ սահմանին հանգիստութեամբը՝ յունձնուած էր այսպէս Հ-Շ-Ե-Վ-Ե-Լ-Ի-Ներու, որոնց հոկողութեան ներքեւ կը զործէին վերոգրեալ եկեղեցիներն հոգաբարձուներն և փոխանորդները:

ՎԵՐՋԱԲԱՆ

Ահա այսպիսի մարդիկ էին չի՞ւ որերուն մեծաւոր հայերը։ Եւ ասոնց հետ էր Պատրիարքներուն, բզեաշխաներուն, պէյերուն, վարդապետներուն, վանապետներուն, վարպետներուն, վարժապետներուն, փիլիսոփաներուն, աւագերէցներուն և կաթողիկոններուն իսկ բուն գործն ու հասպուկ յարաբերութիւնները։ միջին դարեան ու գրաբառեան մարդիկ, ինչպէս ոչ է ըսել, մեծ մասովն ալ՝ առանց հանդընալու և՛ միջին դարն և՛ գրաբառն և՛ աշխարհաբառը, հասկընալով միայն և միայն այն աշխարհն ու դարը, որուն մէջ կապրէին, և միայն այն լեզուն, որ գրամ ու հանդիսաւ և ազդեցութիւն կը քերէր։ Այդ գրամէն ու ազդեցութիւնէն արձանական և քերականական բաժին մըն ալ ելած է ժամանակին գալրոցներուն և վարժապետներուն հետ՝ անցեալ Միսիլթարեաններուն ալ 2, իսկ հանգիստէն, մեծկակ բաժին մը ինկած է իրենց որդիներուն և թոռներուն այն մասին, որ աշխատելէն աւելի սիրած են

1. Ուզողը կըրմայ կարդալ գարբիէլ Պատկանիամի կենսագրութեամ և Մօնր Մօնրեանցի կաթողիկոսմերու պատմութեամ մէջ՝ Դամիէլի և Դաւիթի կաթողիկոսութեամ ատիմ և առաջնորդ ալ՝ ներսէս և. Աշտարակեցի կաթողիկոսիմ վարդապետ եղած միջոցիմ Պոլիսի և Զմիւռնայիմ մէջ վարած հնարագիտութիւնները, զորս աւանդութիւնն ամլ աւելի պայտառը կը պատմէ։

2. Ի լողաց (3) եմք՝ թէ Հազէզ Արթիմ ամիրամ, միայն 1836–1837ի հայերէմ մեծ սառզիրիմ տպագրական ծախրիմ ի նպաստ լիցուցած կամ նոսեցուցած է չամզրիմ վանական ծոցը (զիմետիկի վանքը) 1000ի (?!?) չափ ուկի։

նատիլն ու հանգստիլն անշարժ անարդիւն, որպէս զի չըսկենք ուրիշ բան:

Դործիս մէջ, խելամտութեան կանոնին ներածին չափ, պարզուած և ցուցադրուած այդ ձոխ անուններուն և դրաւատանուններուն հետ իրենց՝ անոնց տէրերուն՝ հօխութիւնը, ազդեցութիւնը, ամիրայութիւնն և նահապետութիւնն ալ իրրեւ բոլորովին անհատացան 1865էն 1869ի վերջերը. ու այդ ժառանոր անցեալէն՝ 1870ին հաղիւ հետաւոր փառքերու և փայյումներու տժզոյն երանդ մը ստուերաբար կը ժամանէր նոր հորիզոնի մը նոր զոյններուն ետեւը, իրրեւ ցուլացում հակայ կոհակներուն մեծ ժովի մը, որ ժփացունելէ ետեւ իր վրայ փոթորիկներ, խաղաղականներ, հօխազնացութիւններ ու ուկետախտ լաստեր՝ կը վարէ իր ուժապատ հանգարս և ցածուն ալիրը՝ առնյզ, զուարթ, ոյլ անձուկէ ժովիզերը մը երեկորնական, չատ մասնաւեալ, չատ խօսուն ու մարդախիտ և կարի մանրախնդիր նրբութիւններով սոորաբաժանեալ ու խարսխեալ:

Տ. Գ. Ա.



